



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



1999

Եօթն Խօսք

ԱԳ ՏՀԱՅՍՍ.

ՏՊԱԳՐԵԱԼ ԱՐԴԵԱՄԵՔ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՅ

ՆՈՐ ԵՎԻՇՁԵԱԱՆԻ.



Ի ԹԵՌԴՈՍԻՈ.

Ի Տպարանի Խալխուկան Ուսումնարանին

1869.

L61.
1620

Դերջանակ

Եօթն Խօսք

ԱՐ ՏԱՂԱՅՈՒՄ.

ՏՊԱԳՐԵԱԼ ԱՐԴԵՍԱՄԲ

ԲՈՐԵԳՈՐԾՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ

ՆՈՐ ՆՈՒԻՉԵՒԱՆԻ.


980



Ի ԹԵՌԴՈՍԻԱ,

Ի Տպարանի Խալխական Ուսումնարանին

1869.



ՀԱ - 0501

Մինչ տղայն եի, իբրև գտղայ խօսէի, իբրև գտղայ խորհնէի,
իբրև գտղայ համարիի, ու յորժամ եղէ այր, գտղայութեանն ի բաց
խափանեցի:

(Ա. ԿՈՐՆԹ. ԺԳ, 11.)

Հայութամար պարագ ու մաշկը քայլ քարտուղար
գուղակ զամանակ ու մաշկ մասաւագայ մասաւ
ու մասաւ առաջ առաջ ու մասաւ մասաւ մասաւ
ՅՈՒՍՈՒՄ
ՀՅ Մեր ազգային ժողովրդական կամ ծխական դպրոց
ՀՅ Ներու վարժապետներուն մէջ շատը կան մինչեւ
Դ ցայժմ' որ սովորութիւն չունին շենքով շնորհ-
քով խրատ խօսելու աշակերտաց, գոնէ երեմն : Նոցա
իրենց աշակերտաց ասածները շատ անգամ կարճ կարճ
յանդիմանութիւններ են միայն, որոնցմով՝ այս կամ
այն տղուն վրայ պակասութիւն մը տեսածներուն պէս,
կսաստեն, վրան կըկանչեն, պատիմներ կուտան . ոմանք
նաեւ անգետաբար տղուն ականչեն կըքաշեն, ապտակ կը-
զարնեն, գաւազանով կամ թաթով կծեծեն եւ այն : Եւ-
րոպացի բարեկիրթ ազգերը վաղուց հասկըցած են այս-
պիսի բարբարոսութեան վնասները . ուստի ոչ միայն
դադրեցուցեր վերուցեր են իրենց դպրոցներէն այն պա-
տիմները, խստութիւնները, այլ եւ օր ըստ օրէ զանազան
գոքեր հանելով կհաստատեն' թէ վարժապետներուն
պարտքն է գլխաւորապէս տղայոց միտքը լուսաւորել ու
սիրտը կըթել, ու երկրորդաբար ուսում սովորեցնելնոցա .
ուստի վարժապետը տղայոց հետ հօր պէս՝ բարեկամի
պէս պիտի վարուի կասեն, որպէս զի տղայք ալ սէր ձգեն
ուսման վրայ, եւ աշխատին ամէն բանէ առաջ բարեկիրթ
մարդիկ լինելու: Խսկ տղայոց պէտք եղած խրատները տալ
չգիտցող վարժապետաց համար անթիւ առանձին գրքեր
ալ շարադրած են, որոց նմանները՝ կարող եմք ասել ցա-
ւով սրտի որ մեր ազգին մէջ մինչեւ ցայժմ' ալ չկան :

Дозволено Цензурою. С.-Петербургъ, 2 Октября 1868 г.

ՀԲ. 1876

41620. ԱՅ

Եւրոպայի ազգերուն մէջէն եւս՝ տղայոց դաստիարակութեան հարկաւորութիւնն ու միջոցները գուցէ ուշ՝ բայց լաւ հասկըցողներուն մէկը նուսաց ազգն է. եւ հարկ է խոստովանիլ որ նուսները ո՞չքափ որ ուշ հասկըցան՝ այնքան աւելի եռանդով ետեւէ եղան ու կինին որ իրենց կարօտութիւնը լեցընեն, մանաւանդ այժմու Մեծազօր Խնձնակալին օրերը. ուստի եւ շատ տեսակ գրքեր կիհանեն անդադար տղայոց դաստիարակութեան եւ դրագուցներու բարեկարգութեան վրայ, որը իրենցմէ շարադրելով՝ որն ալ ուրիշ լեզուներէ թարգմանելով:

Այսպիսի օգտակար աշխատութեան ետեւէ եղողներէն մէկն է Պարսն Պ. Զեննեւսի, որ շարադրած է «Եօթն Խօսք առ Տղայ» անոնով տետրակ մը, եւ հրատարակեր է ի Փեթերպուրկ 1864-ին: Ուշադրութեամբ կարդացինք այն տետրակը, եւ այնքան հաւեցանք անոր պարզ, քաղցը, համեստ եւ ողջամիտ գրուցուածքին որ իսկոյն ցանկացանք մերազնեայց հալորդել՝ հայերէն թարգմանելով. յուսամբ թէ ոչ սակաւ օգուտ կրերէ թէ՛ վարժապետաց, թէ տղայոց եւ թէ նոցա ծնողացը:

Հեղինակին փոքրիկ յառաջաբանութեանը իետագայ խօսքեն ալ արժան կիամարիմք այստեղ դնել, որպէս զի լաւ հասկըցուի նորա ուղիղ դիտաւորութիւնն ու գովելի եռանդը.

«Միլինաւոր աղքատներ, գեղացիներ, արիեստաւոր-«ներ, գործաւորներ, եւս եւ ցամաքային ու ծովային բա-«նակաց մէջ աշխատող ստորին պաշտօնեաներ, ընտա-«նեաց տէր են, զաւկըներու տէր են, եւ գիշեր ցորեկ «հոգ կանեն որ նոցա բարքը կըթուի եւ միտքը ուսմամբ «լուսաւորուի: Ո՞ր եւ իցէ հայր՝ որ իւր ծնողական պար-

«տաւորութիւնները կժանջնայ, բոլոր սրտանց կցանկայ «սովորեցնել զաւակացը ամենայն բարի եւ օգտակար բան. «բայց ինքը բաւական ուսում առած չինելով՝ մեծ դժուա-«րութիւն կրնայ քաշել որ կարողութիւն չունի անձամբ «կատարելու այս սրբազան պարտքը, այս ծնողական սի-«րոյն թելադրութիւնը:

«Ցանկալով որ ձեռքէս եկածին չափ օգնեմ այնպիսի «պատուական անձանց, ահա կառաջարկեմ նոցա այս իմ «Եօթն Խօսք առ Տղայ» այս մտքով գրուած՝ որ տղայա-«կան թարմ հասակէն տպաւորուին նոցա սրտին մէջ ազ-«նուական զգացմունքներ, բարոյական օգտակար կանոն-«ներ, եւ իրենց պարտաւորութեանցը վրայ շիտակ տե-«ղեկութիւններ : . .

«Եօթը խօսքին ամէն մէկուն մէջ ասուած նիւթերը կա-«րելի է՝ տղայոց հասակին ու հասկըցողութեանը նայելով՝ «ընդարձակել. ինչպէս որ ահա ես ալ Եօթներորդ Խօսքը «այս մտքով իբրեւ արդէն ասուած բաներուն բացատրու-«թիւն դրած եմ: Այս բանը խոհական վարժապետաց եւ «վարժապետութեաց գործն է, որոնք պէտք է իմ խօսքերս անիւթ առնուն իրենց տղայոց հետ անելու խօսակցու-«թեանը, կամաց կամաց արթընցընելով նոցա գովելի հե-«տաքրքրութիւնը, հարցմունքներ անել տալով տղայոց, «կամ տղայոց կողմանէ հարցմունքներ հնարելով, ու պարզ «եւ յստակ պատասխաններ տալով անոնց . . .

«Իմ խոնարի կարծիքս այս է որ այս Եօթը խօսքին օգ-«տակար կամ անօգուտ լինելը այն ժամանակը միայն կա-«րելի է որոշ հասկընալ, երբոր դպրոցի մը տղայք լաւ «սովորին ու մտքեցնին պահին ասոնց մէջ ասուածները : «Այս խնդիրն որ լուծուի՝ հարկաւ կիմացուի նաեւ իմ

« Փոքրիկ աշխատութեանս պիտանաւորութիւնը կամ ան-
« պիտանութիւնը. Թող հասկըցողները կտրեն այս բանիս
« դատաստանը , եւ գոհ կլինիմ»:

Մի եւ նոյն բանը կարող եմք ասել նաեւ մեք այս մեր
թարգմանութեան համար , ցանկալով որ մեր ազգային
դպրոցաց վարժապետները , առանց ամենեւին մեր ոճոյն
կապուելու՝ իրենց աշակերտացք դիւրաւ հասկընալիք Եւ-
զուով բացատրեն եւ ընդարձակեն այս խօսքերը , եւ ա-
սոնցմէ օրինակ առնուն նաեւ ուրիշ շատ բարյական ,
բարեպաշտական , քաղաքավարական եւ ուսումնական
խօսակցութիւններ անելու աշակերտաց հետ :

ԳԱՐԵՒՅԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ
ԱՆԴԱՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՅԱՆՉԵԱԺՈՂՈՎՅՆ
Ա. ԷԶՄԻԱՇՆԻ.

Ի ԹԿՈՂՈՒՄ
ԱՄՊԻՒ 1868.



Հայոց և մայ զարոց մայոց և պարագաներուն ունեցած
ընթաց բանական պահանջ ու պահանջ այս մասունքները
ունեցած են այս պահանջ ու պահանջ այս մասունքները
ԵՕԹՆ ԽՈՍՔ Ա.Ռ ՑՂԱՅՍ.
ԽՈՍՔ Ա.Ռ. ՑՂԱՅՏԻՆ.
Սիրելի տղայք .

Խրատ մը խօսիմ ձեզի այս բանիս վրայ թէ ինչ-
պէս պէտք է բան սովորիլ , եւ ինչու համար սովորե-
լու է . Խրատս կարճ կանեմ , բայց այնպէս պարզ ու
բացայացտ որ առանց գժուարութեան հասկընաք .
թող իմ խօսքերս յիշատակ լինին ձեզի :

Որպէս զի կարենաք գիւրաւ հասկընալ ասելիք-
ներս՝ առաջ այս հարցընեմ ձեզի . գիտեք արդեօք ,
սիրելի տղայք , թէ ամենէն աւելի որ մարդը ձեր
աղեկութիւնը կկամենայ , որ մարդը անդադար ձեր
վրայ կմատածէ , ձեզի համար հոգ կանէ , ձեզի հա-
մար կաշխատի . . . — Ձեր ծնողքը , ձեր հայրն ու
մայրը : Գիտեք ովէ ամենէն աւելի զձեզ սիրողը , եւ
այն այնպիսի սիրով որ ուրիշ ոչ ոք չկրնար ունե-
նալ ձեզի համար . . . — Դարձեալ ձեր ծնողքը : Գի-
տեք ովէ պատրաստ է ձեզի համար եւ ոչ մէկ բանի
մը չինայելու , ոչ իրեն հանդստութեանը , ոչ առող-
ջութեանը , եւ ոչ իսկ կենացը . . . — Դարձեալ ձեր
ծնողքը : Ուրեմն , սիրելի տղայք , սիրեցէք ու պա-

տուեցէք ձեր ծնողքը : Մըքան քաղցր բան է սիրել
այն անձինքը որ այնպէս սրտանց ու առանց իրենց
շահը փնտռելու կսիրեն զմեզ :

Բայց ծնողաց սէրէն ալ վեր ուրիշ սէր մը կայ որ
աւելի գերազանց՝ աւելի սրբազն սէր է, այսինքն
Աստուծոյ սէրը՝ որ մեր ամենուս երկնաւոր Հայրն է:
Դուք ալ գիտէք, սիրելի տղայք, որ ամէն բանի եւ
ամէն մարդու ստեղծողը Աստուած է . նա իրեն ամե-
նազօր խօսքովը ստեղծեց ամէն բան, եւ իւր անբաւ
բարութեամբը ոչ միայն կեանք տուաւ մեզի, հապա-
նաեւ ինչ որ մեր չորս գին կգտնուի : Նա է ձեզի ալ
հայր եւ մայր տուողը, եւ նոցա սիրովը զձեզ ինա-
մողն ու հոգացողը : Կհամկընաք, սիրելի տղայք. ձեր
ծնողաց ձեռքովը զձեզ սիրովն ու ձեր վրայ ինամք
ցուցընողը Աստուած է . նա է ձեզ պահպանողը, կե-
րակրողը, եւ ձեզի մօտիկ մարդիկներու՝ այսինքն
ազգականներու եւ վարժապետներու ձեռքով ձեզի
ուսում տուողը : Միթէ կարելի բան է այսքան աղէ-
կութիւնները չճանչնալ . կարելի բան է չսիրել զԱս-
տուած՝ որ ամենաբարի է, եւ զմեզ այնքան կսիրէ .
կարելի բան է բոլոր սրտանց չպաշտել զինքը : Ու-
րեմն սիրեցէք զԱստուած, սիրելի տղայք, ու ձեր
աղօթքին մէջ շնորհակալ եղիք իրեն : Նա ձեզի ոյժ
կուտայ, որ ձեր տկարութիւնը զօրանայ . շնորհք
կուտայ որ արժանի լինիք իւր ողորմութեանը, եւ
ձեր բաղդը կբանայ, ձեր երջանկութիւնը կպատ-
րաստէ թէ ձեր աշխատանքովը եւ թէ ուրիշ բարե-
րաբներու օգնութեամբը :

Սիրելի տղայք, հիմա որ աղէկ համկըցաք թէ որ-
քան սէր ու մեծարանք պիտի ունենաք Աստուծոյ եւ
ձեր ծնողացը, այս ալ ասեմ ձեզի որ Աստուած ա-
նոր համար աշխարհս ստեղծեր է որ ասոր մէջ ապ-
րովները երջանիկ լինին . որովհետեւ ինքն Աստուած
աղբիւր է ամենայն սիրոյ եւ ամենայն բարութեան :
— Բայց այս աշխարհիս վրայ երջանիկ լինելը եւ ան-
դին յաւիտենական երանութեան համնիլը ձրի չլի-
նիր . ասոր համար պէտք է որ մարդս ամէն բանէ
առաջ լինի բարեսիրտ, համեստ, արդար ու բարե-
պաշտ մարդ . այս ամենահարկաւոր կատարելութիւն-
ներն ալ ձեռք ձգելու համար՝ պէտք է որ մարդս
աշխատի ուսում առնելու՝ բան սովորելու մեծ ջան-
քով ու եւանդով . եւ ոչ միայն ինքը սովորի, հապա-
նաեւ ուրիշներուն օգնէ որ սովորենան : Ոչ թէ անոր
համար պէտք է մարդս բան սովորի որ ուսման հա-
մար վարձատրութիւն առնու, ոչ . հապա պէտք է
որ սովորի համեստութեամբ, առանց շահամիրու-
թեան, միայն ուսման սիրովը վառուած՝ որ անով
ձեռք բերեմք մեզի հարկաւոր եղած գիտութիւն-
ները, եւ ատենով լինիմք խելացի, պատաւաւոր ու
հասարակութեան օգտակար մարդիկ : Ասկից աւելի
բարձր ու պատուական վարձատրութիւն չլինիր : Ու-
րեմն, սիրելի տղայք, ուսման յարդը՝ գինը մի ցած-
ցընէք շահամիրութեամբ ու աւելորդ բազձանքներով:
Անոր համար բան սովորեցէք որ ձեր յառաջադիմու-
թեամբը ձեր ծնողքը ուրախացընէք ու նոցա օգտա-
կար օգնականներ լինիք . եւ մանաւանդ անոր համար

սովորեցէք՝ որպէս զի բարի, պատուաւոր ու արդար մարդիկ լինիք. աշխատեցէք որ բան սովորիք, վասն զի ուսում առնողը սիրելի է Աստուծոյ:

Առակ մը կայ որ կասեն. «Վարժուած մարդուն տեղը երեք անվարժ մարդ են տուեր, ու զանոնք ալ չեն առեր». եւ ի հարկէ չեն առնուր, անոր համար որ վարժուած՝ այսինքն բան սովորած ուսեալ մարդը կրնայ օգուտ բերել թէ իւր անձին եւ թէ ուրիշներուն. շատ բարի եւ օգտակար բաներ կրնայ սովորեցը նել ուրիշներուն. անով ինքն ալ աւելի պատիւ կոտնէ:

Նորէն կասեմ, սիրելի տղայք, աշխատեցէք որ բան սովորիք. եւ որպէս զի ձեր լսածներն ու սովորածները չմոռնաք՝ ահա ձեզի գիրք թուղթ կուտան որ անոնց մով մաքերնիդ պահէք:

Ուրիշ բան մի աւ ասեմ որ շատ հարկաւոր է ձեզի, սիրելի տղայք. Զեր մէջը այնպիսիները կան որ հազիւ թէ կարդալ կոկոյն, հազիւ թէ քիչ մը գիր կովորին, իրենց ծնողաց չքաւորութեանը համար կծոցեն կելնեն գորատունէն որ ուրիշ գործի մը հետ լինին, ու իրենց ծնողացը օգնելով՝ նոյա եւ իրենց օրական ապրուստը ճարելու աշխատին. Տարակոյս չկայ որ այս գովելի բան է. երանին այն տղուն որ իւր աշխատանքովը կրնայ ընտանեացը օգնութիւն անել. Բայց մեղք որ այս բանս շատ անգամ վնաս կբերէ ձեր խելքին բացուելուն ու բարքին շտկուելուն. Անոր համար ես կասեմ թէ ձեր մէջէն աւելի բաղդաւորներն անոնք են որ անական հոգերու աշխատանքներու կապուած չլինելով՝ կրնան իրենց ուսումն ա-

ռաջ տանիւ, որպէս զի իրենց միտքն ու սիրտը օդտակար տեղեկութիւններով հարսաւացընեն, եւ այն ժամանակը միայն ոկոյն աշխատութեան ձեռք զարնել՝ երբոր աւելի ու լաւ կերպով պատրաստուած լինին անոր:

Բոլոր սրտանց կցանկամ, սիրելի տղայք, որ ձեր մէջէն որքան կարելի է շատերը վերջացընեն իրենց գպրոցական ուսմունքը գոնէ այնչափ որ կարենան ուսման օգտակարութիւնը եւ յարգը ճանչնալ, ուսման վրայ սէր ձգել, եւ հասկընալ որ «Մեք անոր համար աշխարհք եկած եմք որ բարիք գործեմք, եւ Աստուծոյ պատուիրանները պահեմք»:

ԽՕՍՔ ԵՐԿՐՈՒԹ.

Սիրելի տղայք.

Դուք ալ գիտեք որ տղայ կամ մանուկ կասուի մեր մէջ նոր ծնած երեխան. բայց կարելի է այս չէք գիտեր որ աւելի ճիշդ խօսելով՝ երեխային տղայուրինը կամ մանկուրինը կվերջանայ եօթը տարեկան եղած ժամանակին. այսինքն այն ատենն որ կարող կլինի հասկընալ ու զանազանել բարին ու չարը, արդարութիւնն ու մեղքը. եօթը տարեկանէն վերջը կոկոի պատանեկուրինը, որ մինչեւ 13 տարին կերթայ. 15-էն մինչեւ 25 տարեկանը երիտասարդ կասուի. անկից ետքը մինչեւ որ ծերանայ կասուի այր կատարեալ, եւ հասկը այրական հասակ. իսկ երբոր մարդս այնքան կը-

տկարանայ տարիքով որ ոյժ չունենար ծանր աշխատանքներ անելու, կասուի ծեր, եւ հասակը ծերութիւն:

Մինչեւ ձեր կենաց 15 տարին, այսինքն ձեր տըղայութեան, մանկութեան ու պատանեկութեան միջոցը, ձեզի սովորաբար չդայ կասեն. թէպէտ եւ այդ լոկ սովորութիւն մի է, ճիշդ զրուցուածք չէ: Ուրեմն մարդուս կեանքը չորս գլխաւոր հասակ կբաժնուի, որ են տղայութիւն, երիտասարդութիւն, այրութիւն եւ ծերութիւն:

Այս չորս հասակէն առաջինին վրայ կանկ առնումք, սիրելի տղայք, որովհետեւ գուք գեռ անոր մէջն էք. ու տեսնեմք թէ ինչպիսի բան է տղայութիւնը, ինչեր կրնայ մարդս անելու տղայութեան ժամանակը, ուստի եւ ինչ բան կարելի է պահանջել անկից: Միւս հասակներուն վրայ եղած գիտելիքները յետոյ կսովրիք՝ երբոր աւելի մեծնաք: Պիտի ասէք թէ ինչու համար յետոյ, հիմա սովորիմք... Տեսէք ինչ է ասոր պատճառը: Դուք, սիրելի տղայք, գեռ այն տարիքին չէք հասած որ կարող լինիք ամէն բան աղէկ հասկընալ. ուստի ձեր ուսման ժամանակին պէտք չէ որ մէկէն ի մէկ չափազանց առաջ վազէք, հապա կամաց կամաց ուսման մէկ աստիճանէն մէկալը բարձրանաք: Այս բանը ձեզի լաւ բացատրելու համար, գնեմք թէ ես ձեր տղայական կարողութեանը չնայելով՝ սկսէի ասել ձեզի թէ կատարեալ կամ տարիքը առած մարդը ինչ յատկութիւններ՝ ինչ կարօտութիւններ ունի, առանց առաջուց հասկըցնելու ձեզի տղայութեան եւ երիտասարդութեան կարօտութիւններն ու

յատկութիւնը. իմ արածս գիտէք ինչ բանի կնմանէր, սիրելի տղայք: Անոր կնմանէր որ մէկը ելնէ պահանջէ ձեզնէ որ գուք առաջին քայլը չառած՝ երկրորդը առնուք. գուք ասէք, միթէ այսպիսի այլանդակ բանը կարելի է անել կամ պահանջել: Աչա այսպէս ալ մարդուս բոլոր կենացը մէջ, մեր ամէն գործերուն մէջ ամենահարկաւոր բան է կարգով կանոնով եւ կամաց կամաց՝ աստիճանաբար առաջ երթալ: Անկարելի բան է աղէկ ամուր տուն մը շինել՝ երդիքէն սկսելով շինուածքը, թէպէտ եւ շատ վարպետ մարդ լինի շինողը:

Ասինք թէ տղայութիւնը մարդկային կենաց առաջին հասակն է, որովհետեւ անով կսկսի մեր կեանքը. ասել է թէ գուք, սիրելի տղայք, ամբողջ կեանք մը ունիք անելու: Բայց այս ալ գիտէք որ հեռու տեղ երթալ կամեցողը պէտք է պատրաստութիւն տեսնէ, պէտք է հետը առնու պաշար եւ ուրիշ ինչ բան որ ճանապարհին հարկաւոր է:

Ուրեմն, սիրելի տղայք, գուք ձեր կենացը ճանապարհին գեռ գլուխը կեցած էք, երկար ու դժուար ճանապարհ մը պիտի ընկնիք: Տեսնեմք ինչ բան հարկաւոր է ձեզի որ յաջողութեամբ անէք այս ճամբորդութիւնը: Շատ բան հարկաւոր է, տղայք, խիստ շատ բան հարկաւոր է: Բայց թող աչքերդ չվախնայ ասածէս: Թէպէտ եւ հարկաւոր եղած բաները շատ են, բայց գուք շատ դիւրին կերպով կրնաք զանոնք ձեռք բերել՝ եթէ քիչ մը ջանք անէք ձեր

կողմանէ : Սիրելի տղայք, « Առանց աշխատանքի ու ջանքի աշխարհիս մէջ բան չկայ որ յաջողի » : Զեր կենաց ճամբորդութեանը համար ինչ պաշար որ հարկաւոր է, ամէնն ալ կրնաք ուսմամբ պատրաստել . ուսումը կսովեցընէ ձեզի թէ ինչ կերպով պիտի անէք այդ ճամբորդութիւնն որ թէ ձեզի պատիւ եւ օգուտ լինի անկից, եւ թէ ուրիշներուն, ինչ կերպով շիտակ ճանապարհէն դուրս պիտի չելնէք, ինչպէս պիտի չմոլորիք անտառի մը մէջ ու ինչպէս պիտի չխըրիք ճահճէի մը մէջ :

Բայց որպէս զի ճիշդ կերպով՝ առանց սխալելու կարենամք որոշել թէ որ բաները հարկաւոր են ձեզի, պէտք է առաջ այն նայիմք թէ դուք արդէն հիմա կուրնէ ինչ ունիք ձեռքերնիդ, ինչ միջոցներ՝ ինչ կարողութիւն ունիք, որպէս զի ըստ այնմ ձեռք ձգեք ձեզի պէտք եղած բաները : Ուրեմն խօսքը անկից սկսիմք, միայն թէ որովհետեւ ձեր շահուն՝ ձեր երջանկութեանը համար է ասելիքս, կինդրեմ որ լաւ ուշ գնէք խօսքերուս . ինչ որ ասեմ ձեզի՝ ամէնն ալ քննեցէք, տղայք, ու ստոգեցէք, որպէս զի կարենաք հասկընալ թէ ասածս ճշմարիտ է, եւ սըրտանց ձեր աղէկութիւնը կամենալէս է որ կասեմ ձեզի : Եւ այս բանը շատ դիւրին կերպով կրնաք անել, որովհետեւ իմ ամէն մէկ խօսքս ձեզի համար է, անոր վրայ է թէ որոնք են ձեր ունեցած յատկութիւններն ու կարողութիւնը, ինչ օգուտ կրնաք շահիւ անոնցմէ, եւ ուրիշ ինչ բաներ պէտք է աշխատիք ձեռք բերելու : Իսկ եթէ իմ խօսքերէս մէկը

կամ մէկալը չկարենաք ձեզի յարմարցընել, ես ամենայն սիրով կօգնեմ ձեզի ասոր մէջ :

Աղէկ մոիկ արէք, սիրելի տղայք, լաւ ուշ դրէք : Զեր տարիքին մէջ, թէպէտ եւ դեռ փոքր ու տհասէք՝ արգէն շատ բանի կրնաք խելք հասցընել . կըթնաք աղէկն ու գէշը իրարմէ որոշել . կրնաք առաջուց մտածել ինչ որ յետոյ պիտի անէք : Այնպէս է թէ չէ : Լաւ : Հիմա տեսէք թէ ինչ է ասածս : Աստուած ձեզի այնպիսի կարողութիւն մը տուած է որ անով ինչ որ լսէք եւ ինչ որ սովորիք՝ դիւրաւ մըտքերնիդ կպահէք : Այս կարողութիւնը, որ աւելի տղայական հասակին տրուած է, կասուի յիշողորիւն : Ինչ բան որ աղէկ հասկըցեր ու սովորեր էք, ինչ որ ձեր տղայութեան ժամանակը տեսեր էք, լսեր էք, արեր էք կամ քաշեր էք, ձեր յիշողութեան մէջ տարիներով կմնայ, շատ անդամ բոլոր ձեր կենացը մէջ կմնայ : Ասկից կիմանաք, սիրելի տղայք, թէ աղէկ յիշողութիւնը Աստուածոյ ինչ մեծ ու թանկագին պարգեւն է, եւ որքան կօգնէ ձեզի ձեր կենացը հարկաւոր եղած տեզեկութիւնները հաւաքելու : Միայն թէ պէտք է ձեր յիշողութիւնը աղէկի բանեցընելուն կերպը դիւրաք . պէտք է օգնէք անոր որ ամէն ժամանակ պատրաստ գտնուի ձեզի ծառայելու : Ասոր համար պէտք է առաջուց աղէկ մը միաք առնուք հասկընաք այն բանն որ կուզէք յիշողութեան մէջ պահէլ, չմոռնալ, եւ տեղովը գիտնաք թէ որ բանին մէջ ու ինչ կերպով պիտի անոնցմէ, եւ ուրիշ ինչ բաներ պէտք է աշխատիք ձեռք բերելու : Իսկ եթէ իմ խօսքերէս մէկը

Այս բանս կրնան ձեզի բացատրել ձեր ուսուցիչներն ու վարժապետները : Միայն դուք ստէպ ստէպ հարցմունքներ արէք նոցա եւ խնդրեցէք որ ձեզի հասկըցնեն թէ այս կամ այն բանն որ կսովրեցընեն՝ ինչ բանի կամ ուր տեղ՝ որ գործին կամ որ գիպուածին մէջ կրնայ պէտքի գալ:

Այսպիսի բացատրութեան օրինակ մը տալու համար մէջ բերեմք այն կանոնն որ վերը յիշեցի . «Առանց աշխատանքի ու ջանքի բան չկայ որ յաջողի» . ու տեսնեմք թէ մարդուս կենացը մէջ այս խօսքը ինչ կերպով ճշմարիտ կենէ :

Միայն թուչուններն են որ ուր ալ թուչին երթան՝ իրենց ուտելիքը պատրաստ կդանեն . մէկ մ'ալ մէկ քանի տեսակ կենդանիք՝ որոց Աստուած չէ տուած այնչափ խելք որ կարենան ձմեռուան համար իրենց ուտելիք պատրաստել . ուստի չեն աշխատիր՝ չեն դատիր, անոր համար ալ շատ անդամ անօթութիւն կքաշեն ու քաղցած կմեռնին : Իրաւ է որ այն կենդանիներէն ոմանք իրենց պէտք եղած ուտելիքը կը ճարեն ու ձագերուն կտանին . բայց ճիշդը նայելով՝ նոցա արածը աշխատանք չասուիր . վասն զի աշխատանք ասածդ անոր համար կլինի որ կամ ունեցած հարկաւոր պէտքդ պահպանես, եւ կամ չունեցածդ ձեռք բերես : Այս մտքով, երբոր թուչունը իրեն համար բոյն կշինէ կամ գաղանը իրեն որջ կպատրաստէ, կարելի է ասել թէ նոցա արածը աշխատանք է (¹) :

(¹) Յայտնի բան է որ նոս խօսքը ազատական աշխատութեան վրայ է, ոչ քէ այն ստիպողական աշխատութեան որ ընտանի անասուններն ումանք կկատարեն՝ մարդուս կամքով, ինչպէս եղը, ձին եւ ուրիշներ:

Բայց կենդանեաց մէջ ալ կդանուին խելացի ու աշխատասէր կենդանիք : Անոնցմէ մէկքանիին անունը տամ: Մրջիւնին ինչ եղածը գիտէք, սիրելիք . նմանապէս մեղուն գիտէք թէ ինչ է: Սոքա անդագար աշխատանքի հետ են, անոր համար ալ հանդիստ կապրին: Ուրիշ կենդանի մ'ալ կայ այնքան խելացի ու աշխատասէր որ իրեն համար աներ կշինէ շատ ամուր ու վայելուչ, եւ անոնց մէջ կբնակի բոլոր ընտանեօք՝ աղէկ տանուտիրոջ նման . եւ սա է ջրցուն ասուածը . Կարելի է որ գուք, տղայք, զինքը չէք տեսած, վասն զի ամէն տեղ չգտնուիր, հապա միայն իրեն բնակութեանը յարմար տեղեք (¹), բայց ի հարկէ տեսած կլինիք այս կենդանւոյն թանկագին մորթը՝ որ հարուստ մարդիկ անկից կշինեն իրենց ձմեռուան գլխարկները ու վիզ փաթթելու մուշտակներ կամ օձիքներ : Աչա այսպիսի խելօք ու աշխատասէր կենդանիներ կան: Ապա ուրեմն ինչպէս չաշխատի մարդը, սիրելի տղայք . մարդը՝ որում արւեր է Աստուած ամէն տեսակ յարմարութիւն, ամէն կերպ միջոց՝ որ աշխատի ու հանդիստ կեանք ունենայ: Նայեցէք, տղայք, պարապ ու ծոյլ մարդուն վրայ: Ի՞նչ կարծէք . ինչին է որ նա ոչ շէնքով հագուստ ունի, ոչ վայելուչ բնակարան, ոչ առողջա-

(¹) Առաստանի մեկ քանի արեւմտեան կուսակալութեանցը մէջ կզտնուին գետի ջրշուններ, ինչպէս Մինաքի՝ Վիլնայի եւ անելի Կրունոյի կուսակալութեանցը մէջ . իսկ ծովու ջրշուն կզտնուի Քամշարքայի մէջ, ինչպէս նաև Հիսուսացին Ամերիկայի այն մասին մէջ որ առաջ Ռուսաց ձեռքն էր: Գետի ջրշուն կզտնուի նաև Գերմանիոյ մէջ, բայց սորա մորքը այնչափ ազնիւ չիններուն համար՝ բանկ ալ չէ:

բար ու սննդարար կերակուր, մէկ խօսքով՝ մարդուս հարկաւոր եղած բաներէն մէկն ալ չունի. ինչպէն է... Անոր համար որ աշխատիլ չսիրեր, ու մէկ բան մը չըվաստէկիր աշխատանքով. թող քիչ մը աշխատի, թող գոնէ մէկ օր մը սրտանց ինչպէս որ պէտք է դատի, կտեսնէք որ խսկոյն ապրուստ՝ կարողութիւն կճարէ. թէպէտ շատ բան ալ չլինի ճարածը, գոնէ այնքան կլինի անշուշտ որ անով փորը կշատանայ, ու չհարկադրի անցնող դարձողին ձեռք երկընցընելու եւ ողորմութիւն մուրալու: Մարդուս սիրտը ինչ որ ալ ուզէ՝ կրնայ քովը գտնուիլ, թէ որ սկսի աշխատիլ եռանդով, յարատեւութեամբ ու խելք բանեցընելով: Այս բանիս ապացոյցը՝ օրինակը կրնայ տեսնուիլ ամենայն աշխատաւոր ու բարեբարոյ մարդոց վրայ: Եթէ կգտնուին նոցա մէջ ումանք որ միշտ առատութեամբ չեն ունենար իրենց պիտոյքը, բայց խիստ հարկաւոր բաները միշտ կանենան: Որչափ որ մէկը աւելի ուսեալ լինի՝ այնչափ աւելի լաւ կճանչնայ իւր մարդկային արժանաւորութիւնը, այնչափ ալ աւելի կրնայ աշխատանքով ձեռք բերել իրեն հարկաւոր պիտոյքը, եւ այնպէս կամաց կամաց աւելի հանգիստ՝ աւելի լաւ կեանք անցընել: Աշխատեցէք՝ բան սովորեցէք, ոիրելի տղայք, վասն զի յայտնի կտեսնէք որ աշխատանքն ու ուսումը կօգնեն իրարու. կտեսնէք ու կհասկընաք որ « Առանց աշխատանքի մէկ բան չկայ որ պատուաւոր կերպով ձեռք ձգուի »: Ողորմութիւնը աշխատանք չէ, եւ մուրացկանութիւնը պատուաւոր արուեստ մը չէ:

ԽՕՍՔ ԵՐՐԱՐԴԻ.

Սիրելի տղայք.

Նախընթաց խրատիս մէջ ասի ձեզի թէ ինչ բան է յիշողութիւնը, եւ ինչպէս պէտք է զայն բանեցընել: Այժմ միաք ունիմ մէկ երկու խօսք ասելու տղայական հասակին քանի մի յատկութեանցը վրայ:

Ամենայն տղայ բնութեամբ կսիրէ ուրիշներուն հետեւիլ, եւ մեծերուն արածը անել: Այնպէս է թէ ոչ . . . Միթէ գուք երբեմն ձիու խաղ՝ զինուորի խաղ չէք խաղար: Այս խաղերուն ինչ բան լինելը հարկ չկայ որ բացատրեմ. գուք ինծմէ լաւ գիտէք: Հապա ես կուզեմ ձեր միտքը այս միայն ձգել թէ գուք այն խաղերը ոչ երբէք կհնարէիք՝ թէ որ տեսած չլինէիք որ ինչպէս մեծերը ձի հեծած կքալեն կամ զինուորական կրթութիւններ կանեն: Երբոր օդը վատ է ու չեք կրնար բակին մէջ խաղալ, գուք տըղայք՝ ուրիշ տեղ մը, ծածքի տակ կամ տան մէջ ուրիշ խաղեր կհանէք, բայց դարձեալ միշտ մեծերուն հետեւելով. օրինակի համար հիւրընկալութիւն կը խաղաք: Այս խաղին մէջ ձեզնէ մէկը կլինի տանուաէք կամ տանտիկին, ուրիշները կձեւանան հիւրեր: Իրարու բարեւներ կուտաք, մէկմէկու առողջութիւնը կհարցընէք ու խելացի խօսակցութիւններ կանէք՝ մեծերէն ինչպէս որ օրինակ առած էք:

Զեր ազատ ժամանակը այսպիսի բաներով անցը-
նելներուդ համար բան մը չեմ կրնար ասել: Խաղա-
ցէք տղայք ու զուարձացէք, միայն թէ չափէ գուրս
չերկըննան խաղերը, բաներնիդ գործերնիդ ալ չը-
մոռնաք: Գիտցէք որ «Ամէն բան իւր տեղը պիտի
ունենայ, ամէն գործ իւր ատենը պիտի ունենայ»:
Այս կանոնը յետոյ կբացատրեմ ես ձեզի: Հոս այս-
քանը միայն ասեմ թէ «ժամանակը մեզի հաց ու
ջուր կուտայ» թէ որ գիտնամք ինչպէս որ պէտք է
բանեցընել զայն: Օրինակի համար՝ գնեմք թէ ձեզ-
նէ մէկուն հայրը կամ մայրը բան մը ապալրեց որ
անէ, իսկ նա խաղին տուաւ խելքը միտքը, մոռցաւ
անելիքը. բանը տես որ ժամանակը անցաւ, ետ չը-
դառնար: Անելիքն ասես այնպիսի բան էր որ անոր
տեղը կարելի էր ստակ վաստըկիլ: Ասել է թէ ժա-
մանակը կորսընողը ստակ կորսընէ: Անոր համար
Ամերիկացիք, որ շատ խելացի եւ աշխատանէր մար-
դիկ են՝ առակ արած են ու կասեն. «ժամանակը
ստակ է»: Եւ աչա այս էր ձեզի ասածս, սիրելի տը-
ղայք, թէ «ժամանակը մեզի հաց ու ջուր կուտայ»:

Զեր ուրիշներուն հետեւելու բնաւորութիւնը շատ
աղէկ բան է. անկից մեծամեծ օգուտներ կրնան գալ
ձեզի՝ թէ որ գուք հետեւիք միայն խելացի ու գո-
վելի բանին. բայց կարելի չլինիր գովել այդ բնա-
ւորութիւնը՝ թէ որ բանեցընէք այն բաներուն հե-
տեւելու որ չեն արժեր, կամ թէ ուրիշներուն այս
կամ այն պակասութեանը եւ տկարութեանը հետե-
ւիք: Այս բանը անոր համար չեմ ծածկեր ձեզնէ,

տղայք, որ ձեզնէ ոմանք չքաւոր ծնողաց զաւակներ
լինելով, կարելի է որ երբեմն վատ օրինակներ տես-
նէք, ու մէկը չգանուի որ զձեզ անոնցմէ զգուշացընէ:
Գամք հիմա վերը յիշած կանոնս բացատրելու.
«Ամէն բան իւր տեղը պիտի ունենայ, ամէն գործ
իւր ատենը պիտի ունենայ»: Տեսնեմք, սիրելի տը-
ղայք, թէ որ ատեն կրնոյ գործադրուիլ այս կանոնը:
Օրինակներ գտնելու համար հեռու չերթամք. ձեր
վրայ յարմարցընեմք կանոնը: Դնեմք թէ գուք ձեր
ունեցած կամ ձեզի տրուած բաները, գրքերը, գծա-
գրութիւնները, եւ ուրիշ բաներ, չէք պահեր զգու-
շութեամք ու չէք գներ անոնց համար որոշուած
յայտնի տեղեր. ի հարկէ գիւրաւ կրնան կորսուիլ.
Եւ եթէ չկորսուին ալ՝ գոնէ երբեմն գժուար կլինի
զանոնք գտնելով երբոր հարկաւորին, այնպէս որ ձեռ-
քերիդ պարապ կմնայ, առանց գրքի կամ ուրիշ
հարկաւոր մէկ բանի: Այն ատեն ինչով պիտի սով-
որիք. ուսկից պիտի գտնէք ուրիշ գիրք՝ երբոր մէ-
կը չտայ ձեզի, կամ նորէն գնելու համար ստակ
չունենայ. . . Այսպիսի փորձանքէ պատ մնալու հա-
մար՝ կարծեմ թէ անպատճառ հարկաւոր է աղէկ
պահել այս կանոնը. «Ամէն բան իրեն տեղը պիտի ու-
նենայ»: Հիմա տեսնեմք թէ ինպէս կյարմարի ձեզի
այն կանոնին երկրորդ մասը, որ է այս՝ թէ «Ամէն
գործ իւր ատենը պիտի ունենայ»: Դնեմք թէ ձեզի
գաս մը տրուած էր որ պիտի սովորէիք, բան մը պի-
տի գրէիք, գծագրութիւն մը պիտի անէիք այսքան
ժամանակի մէջ. իսկ գուք կամ մտքերնիդ վրանիդ

չպահելով, կամ ատենիդ պարապ անցընելով, ձեզի ապսպուածը չկատարեցիք, ժամանակը կորսընցուցիք կամ ուրիշ բանի գործածեցիք: Ատկից ինչ կելնէ . . . Մակաբերելը գիւրին է: Դասը կմնայ չսերտուած, եւ ուրիշ ուսումնական աշխատանքնիդ կըմնայ չկատարուած: Աղէկ գիտէք որ այդպիսի կանոնազնցութեան հետեւանքը ինչ կլինի: Ամօթով կմնաք ձեր կանոնապահ ընկերներուն առջեւը, ձեր վարժապետին առջեւը, եւ որ մեծն է՝ ձեր անձին առջեւը: Ասել է որ այս կանոնն ալ՝ թէ «Ամէն գործ իւր ատենը պիտի ունենայ» շատ ճշմարիտ է: Այս կանոնին ճիշդ պահպանութիւնը այնպէս կանէ որ մեք մեզնէ գոհ կլինիմք եւ մեր խղանտանին յանդիմանութենէն ազատ կմնամք:

Այսուեղ, սիրելի տղայք, այս առաջին անգամն է որ խրատներուս մէջ խղանտանի բառը հանդիպեցաւ: Հարկաւ կարելի չէ ասել թէ գուք ամենեւին չէք գիտեր այդ խղանտանի բառը. շատ անգամ լսած կլինիք. այնպէս չէ աղայք: Բայց լաւ կհասկընաք արդեօք թէ ինչ բան է խղանտանիը. . . Քիչ մը բացատրեմ ձեզի այս խօսքին նշանակութիւնը:

Դուք լաւ կճանչնաք՝ գիտէք թէ ինչ տեսակ ըզ դացմունք է ամօթը, որքան անախորժ ու ծանր ըզդացմունք է: Ամօթ քաշողը ուղէ չուղէ կկարմրի, անհանդիստ կլինի, չըգիտեր թէ ուր փախչի այն չարչարող զգացմունքին ձեռքէն: Տեսնեմք, սիրելի տղայք, թէ ինչ է արդեօք ասոր պատճառը . . . Շատ փափուկ ու խրթին բան է . . .

Գիտեմ ես, բարեսիրտ տղայք, որ գուք գիտնալով ու հասկընալով ամենեւին չարութիւն չէք աներ. ասոր տարակոյս չունիմ. բայց կարելի է որ առանց ուշագրութեան պատահի ձեզի այդպիսի բան մը: Նայեցէք թէ այդպիսի անուշագրութեան հետեւանքը ինչեր կրնան լինել: Զեր վրայ սաստիկ անհանդատութիւն տուող զգացմունք մը կուգայ ամէն անգամ որ ձեր պարտաւորութեանը հակառակ բան արիք, սուտ մը ասիք, մէկուն սիրտը ցաւցուցիք, եւ ընդհանրապէս որպիսի եւ իցէ գործ մը արիք որ աղէկ չէք: Ահա այս ներսի գատաւորը՝ որ ձեր ամէն գործերը կդատէ, այս ներսի ձայնը՝ որ անաչառ կերպով զձեզ կյանդիմանէ, այս ներսի զգացմունքը՝ որ ձեր սիրտը կկըրծէ ու հանգստութիւն չըտար ձեզի մինչեւ որ ձեր սիսալմունքը չըլտկէք, կասուի խղանտանի: Նա է պատճառը այն ամօթոյն, սիրելի տղայք, որ ինչ եւ իցէ պարսաւելի բան արած ժամանակներս կիմանամք:

ԽՕՍՔ ԶՈՐՈՌՈՒ:

Սիրելի տղայք.

Թէ որ գուք ոչ մէկէ մը չէիք լսած թէ մարդո զանազն յարմարութիւններ՝ կարողութիւններ ընդուներ է Աստուծմէ որ անոնցմով աշխատի ու իրեն պէտք եղածը ճարէ, ահա իմ առաջին ու երկրորդ խրատներէս հասկըցաք:

Մարդուս բնական կարողութիւններուն մէջ այնպիսինք կան որ ուրիշ կենդանիներն ալ ունին՝ որը մարդուս հաւասար, որն ալ աւելի . ինչպէս, ոյժ, աչքի՝ ականջի սրութիւն եւ այլն: Թէ որ միայն ատոր նայէինք, մարդս ուրիշ արարածններէն քիչ տարբերութիւն կունենար, եւ ոչ միայն անոնցմէ վերչէր լիներ, այլ եւ շատ բանի մէջ անոնցմէ վար կը մնար: Ինչ գժուար ու ծանր բան կլինէր այն ատեն մարդուս կեանքը: Որովհետեւ նորա բնական ոյժը քիչ ու տկար է, ինչով պիտի կարենար ինքզինքը պաշտպանել ուրիշ իրմէ աւելի զօրաւոր կենդանեաց դէմ: Բայց Աստուած մարդուս այնպիսի կարողութիւններ ալ տուեր է որ ուրիշ կենդանիներուն չէ տուած. եւ այն կարողութիւններով մարդս ուրիշ կենդանիներէն շատ վեր, շատ պատուաւոր ու նաեւ շատ աւելի զօրաւոր է, վասն զի անոնց ամէն մէկն ալ կարող է իրեն հնազանդեցընել: Որմնք են արգեօք այն կարողութիւններն որ ուրիշ կենդանիները չունին, ու միայն մարդն ունի: Մտածեցէք տղայք, ու ասէք ինձի թէ որ գիտէք . . .

Այսպիսի կարողութիւններ մարդս շատ ունի: Գլխաւորները միայն յիշեմք. վասն զի ուրիշ մեր բընական կարողութիւններն ալ քիչ շատ անոնցմէ կախումն ունին: Ամենէն առաջինը խելին է. որ մարդուս բնական կարողութիւններուն ամենէն գերազանցն ու ամենէն պատուականն է: Աստուած խելքը անոր համար տաւեր է մեզի որ կարենամք լաւ հասկընալ ու շիտակ գատաստան անել այն ամենայն բա-

ներուն վրայ որ մեր կենացը մէջ կընան պատահիլ. կարենամք որոշել շիտակը ծուռէն, ճշմարիտը սուտէն: Երկրորդը խօսակցութիւնն է, որով կընամք իրարու ասել ինչ որ կմտածեմք, ինչ որ կզգամք, ինչ որ գիտեմք եւ ինչ որ կուզեմք: Եւ այսպէս՝ խելքով կընամք ուսումն առնուլ, եւ խօսակցութեամբ կընամք ուրիշներուն հաղորդել մեր սովորածն ու գիտցած բանը շատ մարդաւ կընայ սովորիլ ու գիտնալ:

Խելք, որով ամէն բան աղէկ կշասկընամք, եւ ամէն բանի վրայ շիտակ գատաստան կընամք անել, մէկէն ի մէկ չիգար մեզի: Մեք խելքի բացութիւնը աստիճանաբար՝ կամաց կամաց ձեռք կըերեմք. մեր աղայութեան ժամանակէն որչափ որ աւելի աշխատցընեմք ու բանեցընեմք մեր խելքը, այնքան աւելի առաջ կերթամք: Բայց գիտէք, սիրելի աղայք, թէ մեք երբ խելք կբանեցընեմք կամ խելքով կաշխատիմք . . . Խելք կբանեցընեմք՝ երբոր բան մը կը մտածեմք, կշնարեմք, երբոր կուզեմք հասկընալ թէ ինչու համար մեր տեսած կամ մեր չորս գին գըտնուած բանը կայ կամ կլինի այս կերպով՝ քան թէ ուրիշ որ եւ իցէ կերպով, եւ ինչ կլինէր՝ թէ որ ուրիշ կերպով պատահէր: Այս է ահա, տղայք, խելքին արած աշխատանքը: Առանց այս աշխատանքին մարդս ապրիլ չկընար, ինչպէս նաեւ ուրիշ որ եւ իցէ աշխատանքի. ուստի այս աշխատանքը մարդուս բանական (այսինքն խելք ունեցող) բնութեանը առաջին հարկաւոր պիտոյքներէն մէկն է: Պարապ կեցող

մարդուն խելքը կտկարանայ, որ եւ իցէ բան պայծառ կերպով հասկընալու կարողութիւնը կորսընէ, ու մարդուն ծառայութիւն անելէն կդադրի, մինչդեռ խելքին բնական գործն ու պաշտօնն է մարդուն ծառայել՝ թէ մեր եւ թէ ուրիշներուն օգտին համար: Ասկից Բնէ իրատ առնելու է: Դուք մտածեցէք, սիրելի տղայք . . . Առնելու խրատը այս է որ ձեր խելքը ոչ երբէք պարապ պէտք է կենայ, եւ ամէն մարդիւր մարդկային արժանաւորութիւնն ու պատիւը պահելու համար՝ պէտք է բոլոր հոգւով, բոլոր սըրտով ցանկայ իւր միտքը խելքը բանեցընելու, որպէս զի միշտ մարդկութեանը մէջ մնայ: Որպէս զի ձեր այսպիսի բնական մէկ պիտոյքը լցուի, ձեր այսպիսի ազնիւ բաղձանքը կատարուի, որպէս զի առիթունենաք խելք բանեցընելու, եւ այնպէս կամաց կամաց վարժիք այս զրւարձալի աշխատանքին, պէտք է առաջարկել ձեզի, սիրելի տղայք, զանազան գիւրին հարցմունքներ, եւ միանդամայն պէտք է ցանկալ որ գուք ալ ձեր կողմանէ որչափ որ կարելի է շատ հարցմունքներ անելով՝ ձեր չհասկըցած բաներուն բացատրութիւններն ուղէք:

Այս ասածներս խելքի համար էր. հիմա քիչ մը բան ալ ասեմք խօսակցութեան վրայ:

Մեծ ոյժ ունի խօսիք, որ գրոց լեզուով բան ալ կասուի: Ասոր կվկայէ նաեւ սուրբն Յովհաննէս աւետարանիչ, որ կասէ, Աստուծոյ խօսքովը ամէն բան եղաւ եւ կրնայ ամէն բան լինել . . . Խելացի խօսքը մարդուս բերնէն ելած ժամանակը նոյնպէս մեծ նշանակութիւն ունի եւ շատ օգուտներ կրնայ բերել:

Բայց որպէս զի խօսակցութեան ձիքը իրօք օգտակար լինի մեզի, պէտք է որ մեր ասածը խելացի, խոհեմ, ճշմարիտ լինի, եւ բարի մտքով ասուած. պէտք է որ մեք իրարու հետ խօսելով՝ հասկընամք իրարու միքար, այսինքն պէտք է որ մեր միտքը բացատրելու համար բանեցուցած խօսքերնիս նոյն կերպով հասկընան թէ խօսողը եւ թէ լողները: Ապա թէ ոչ՝ Բնէ պէտք է խօսիլ, Բնէ պէտք է անգին ժամանակը կորսընել պարապ ու չհասկըցուելու խօսակցութեան: Այսպէս չէ, աղայք. Բնէ շահ երկար խօսակցութիւններ անելէն՝ թէ որ սկսիմք խօսիլ առանց իրարու միտքը հասկընալու . . . Հանեցէք ուրեմն մտքերնէգ այն այլանդակ մտածութիւնն որ իբր թէ այն խօսակցութիւնը միայն խելացի ու գիտուն մարդուն խօսակցութիւն է՝ որ չհասկըցուիր: Էնդ հակառակն, միայն այն խօսակցութիւնը արժանի է խելացի ասուելու որ մտիկ անողներուն համար գիւրիմաց է, գիւրահաս է, այսինքն շիտակ կհասնի ձեր խելքին, խելացի մտածութիւններ կձգէ ձեր միտքը, ձեր հոգւոյն ու սրտին կդըպչի, եւ կամ գործողութիւնը կհասկըցընէ ձեզի բացայայտ՝ կանոնաւոր ու գիւրին կերպով, եւ բարի ու օգտակար բան մը կսովորեցընէ ձեզի:

Այս ասածէս միտքս բան մը եկաւ, սիրելի տղայք. հարցընեմ ձեզի: Գիաէք Բնէ է պատճառն որ երբեմն ամենայն սիրով կուզէք աղէկ սովորիլ ու չէք կրնար: Լաւ մտածեցէք, կարժէ ասոր վըրայ քիչ մը մտածելը: Մտքերնիդ բերէք ասկից

քեզ մը առաջ ձեզի ասածս՝ թէ ինչ բան է խելացի խօսակցութիւնը, ինչ է խօսակցութեան ձիրքը . . . Ինծի կերեւնայ որ այս հարցմունքին պատասխան տալը ձեր կարողութենէն վեր բան չէ, դիւրաւ կրնաք պատասխանել: Քիչ մ’ աւ մտածեցէք տղայք . . . Բայց թէ որ աղէկ մտքերնիդ չէք պահած իմ ձեզի արած հարցմունքըս, ու չէք կրնար քննել թէ որն է ձեր լաւ չսովորելուն բուն խմկան պատճառը, ճար չկայ, ես ձեր միտքը ձգեմ: Եւ նախ՝ ես կրնամ երաշխաւոք լինել որ այդ բանիդ պատճառ ոչ ձեր ծուլութիւնն է եւ ոչ անհոգութիւնը. վասն զի գուք սիրով կաշխատիք բան սովորելու, կուզէք լաւ ուսում առնուլ որ բարի տղայք լինիք եւ յետոյ բարի մարդիկ: Խոկ որ բանին մէջ որ սէր ու ցանկութիւն կայ, սիրելի արդայք, այն տեղը ծուլութիւն չկրնար գտնուիլ: Ուրեմն ինչ է պատճառն որ ձեր գաստիարակներն ու վարժապեաները շատ անգամ տժգոհ կլինին ձեզնէ: Ինչին է որ որքան ալ ջանաք՝ չէք կրնար երբեմն դանոնք գոհ անել: Պէտք է ի հարկէ որ այս բանիս պատճառը վերջապէս հասկընամք. . . Սնտուկը պարզ կերպով կբացուի, տղայք, (Յուլովի առակին մէջ ասուածին պէս.) գուք զուր տեղը կարծեցիք որ ասոր տակը խորունկ պատճառ մը կայ: Այս պատճառը ամենապարզ բան է. ձեր աղէկ սովորելուն արգելք անողը այն է որ երբեմն, — ումանք նաեւ շատ անգամ, — յայտնի եւ պայծառ կերպով չէք հասկընար այն բանն որ ձեզի կասեն կամ կսովորեցընեն:

Սիրելի տղայք, չեմ կարծեր թէ պատահած լինի ձեզի առնենել որ կտրճին մէկը առնուի՝ նեղանայ՝ երբոր իրեն կտրիմ անունը տան, կամ ծերը առնուի՝ երբոր իրեն ծեր ասեն: Ուրեմն ձեզի ալ առնուելու բան չկայ՝ թէ որ հետերնիդ այն կերպով կխօսին՝ ինչ կերպով որ պէտք է տղոց հետ խօսիլ, ու երբոր կըզգուշացընեն զձեզ այս կամ այն բանէն՝ ձեր աղէկութեանն ու օգտին համար: Ծիծաղելի բան չէ, սիրելիք, երբոր տղան ուղենայ մեծ երեւնալ, կամ ինքնինքը տղայական հասակէն վեր խելացիի տեղ գնէ: Գիտեմ որ այս ասածիս գուք ալ իրաւունք կուտաք: Ապա ուրեմն հիմա լաւ կհասկընաք թէ ձեզի հետ ուրիշ կերպով պէտք խօսիլ, եւ ոչ այնպէս՝ ինչպէս որ մարգս մեծերուն հետ կխօսի: Պէտք է առաջ հասկըցընել ձեզի քանի մը բառերուն նշանակութիւնը, եւ յետոյ բացատրել անոնցմով այս կամ այն իմաստները: Ապա թէ ոչ՝ գուք ձեզի եղած խօսակցութիւնը չէք հասկընար. եւ անոր համար չէք հասկընար, որ այն խօսակցութեան մէջ ձեր չգիտցած ու չհասկըցած խօսքերը կամ բառերը կան: Ի՞նչ անելու է ուրեմն. ինչ կերպով օգնելու է ձեզի որ ձեր չհասկըցած խօսակցութեան միտքը հասկընաք . . . Մէկ ճար մը միայն կմնայ ասոր. խօսողէն խնդրել որ ձեր չհասկըցած բառերը բացատրէ ձեզի, եւ ընդհանրապէս ձեր հետ արած խօսակցութեան միտքը հասկըցընէ: Խոկ թէ որ այս բանը չէք աներ, տղայք, գուք ձեզի մեղադրեցէք. վասն զի այն խօսակցութիւնը խելքով միտք առնելու տեղը՝ ուղէք

չուզէք լոկ յիշողութեամբ պէտք կլինի որ սերաէք, որ
այս զուարձութիւն մը չէ, եւ քիչ օգուտ կբերէ ձեզի:
Կրնաք ինծի հարցընել թէ ինչու համար քիչ օ-
գուտ կլինի որ եւ իցէ բան լոկ յիշողութեամբ սով-
րելէն: Ասոր պատասխանը գիւրին է: Ուսման ատեն
ինչ որ լաւ հասկըցեր էք՝ ձեր սեպհական ստա-
ցուածքը կդառնայ, ձեր մտաւոր հարստութիւնը
գանձը կլինի. այնպիսի հարստութիւն որ մէկը չը-
կրնաք ձեր ձեռքէն առնուլ. իսկ գուք պէտք եղած
ատենը կրնաք համարձակ վայելել զայն, կրնաք բանի
բերել, կրնաք ձեր շահուն եւ ուրիշներուն օգտին
գործածել, եւ այնպէս պատուաւոր աշխատանքով
ապրուստ ճարել ձեզի: Անոր ներհակ, որ բանն որ
առանց հասկընալու սերտեր էք միայն յիշողութեամբ՝
կրնաք գիւրաւ մոռնալ. եւ չմոռնաք նէ ալ՝ չէք կըր-
նաք բանի մը բերել. եւ ամենեւին օգուտ մը չէք
քաղեր անկից՝ ոչ ձեզի եւ ոչ ուրիշներուն. անոր
համար որ ամենայն գործողութիւն՝ որքան ալ
պարզ լինի՝ անպատճառ խելք կպահանջէ, հասկը-
ցողութիւն կպահանջէ որ գլուխ ելնէ. իսկ ձեր ա-
ռանց հասկընալու բերան սովորածին մէջ յիշողու-
թիւնը միայն կբանի. ատոր ամենեւին խելք հարկա-
ւոր չէ: Թութակին ալ, կաչաղակին ալ, սարեկին ալ
կարելի է յիշողութեամբ քանի մը խօսք սովորեցը.
նել բայց նոցա գլխուն մէջ չես կրնաք անով խելք
գնել: Սիրելի տղայք, յուսամ թէ ձեր մէջէն մէկն
ալ չկամենաք այն կերպով բան սովորիլ՝ ինչ կերպով
որ կսովորեցընեն կաչաղակիներուն ու թութակիներուն...

ԽՕՍՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ.

Սիրելի տղայք.

Առաջին խրատիս մէջ ձեզի ասելէս ետքը թէ
ինչ կերպով եւ ինչ բանի համար պէտք է ուսում
առնուլ, խօսքս ասով վերջացուցի թէ Սատուած մար-
գուս կեանք անոր համար տուեր է որ նա « բարիք
գործէ եւ Սատուածոյ պատուիրանները պահէ »: Հիմա
ատենն է որ այն խօսքին միտքը բացատրեմ ձեզի.
կարելի է որ ինչպէս հարկն է չէք հասկըցած բա-
ռերուն նշանակութիւնը:

Բարի գործ կարելի է անուանել միայն այն գործո-
ղութիւնը՝ որ ում եւ իցէ օգուտ մը կբերէ, եւ միան-
գամայն մէկու մը վնաս չհարցըներ: Այս բանս ա-
մենէն աւելի լաւ կբացատրուի օրինակներով: Օրինակ
առնումք մէկ մարդ մը, ուղ ուզէ թող լինի, ինչ
անուն ուզէ՝ թող ունենայ: Եթէ այս մարդը պա-
տուաւոր աշխատանքով կճարէ ինչ որ իրեն հարկա-
ւոր է, ընտանիքը կփերակրէ, ծնողացը կօգնէ, ար-
դարութեամբ կվարուի, ամենեւին ուրիշները չխա-
բեր, ուրիշի սիրտը չցաւցըներ, միշտ պատրաստ
է օգնելու տկարին, աղքատին կամ հիւանդին. մէկ
խօսքով՝ ինչպէս որ պէտք է կկատարէ իւր պարա-
քերը. ինչ կարծէք՝ տղայք, նորա արածը բարի գործ
է թէ ոչ. . . Տարակոյս չկայ որ բարի գործ է. այն-
պիսի մարդուն դէմ ոչ ոք չգանգըտիր, այնպիսի
մարդը ոչ ոք չկրնաք խղճմտանքովը վար գարնել՝

դատապարտել։ Բայց երբոր նոյն մարդը աշխատած ժամանակին իւր անձին օգուտը կամ շահը միայն նայի, եւ այն շահուն համար խղճմանք չանէ ուրիշին վնաս հասցընելու կամաւ եւ դիտութեամբ՝ խոսքով կտմ գործով, այնպիսւոյն արածը կլինի անխղճութիւն ու չարութիւն, եւ նորա աշխատանքը՝ որ իրեն միայն օգտակար է՝ կարելի չէ պատուաւոր աշխատանք անուանել, կամ գործը բարի գործ է ասել։ Այս բերած օրինակս չգիտեմ հասկըցմաք թէ ոչ, եւ պիտի կարենաք արդեօք ասած կանոնս բռնելով՝ առանց սխալի որոշել թէ ձեր գործը երբ բարի ու պատուաւոր գործ է, եւ երբ կխաբուիք ձեր ճանաչմանը մէջ։ Այս կերպով խաբուողը միայն դուք չէք տղայք, շատ մարդիկ կխաբուին, վասն զի այնպիսի գիպուածներ խիստ շատ կպատահին մարդուս կենացը մէջ։ Անոր համար լաւ կլինէր այնպիսի կանոն մը ունենալ որ յայտնապէս ցուցընէ մեզի թէ ինչ անելու է որ բարի գործի տեղյանկարծ այնպիսի գործ մը չանեմք որ ոչ երբէք կարելի է բարի ու պատուաւոր գործ անուանել։ Եւ աշա կայ այդ կանոնը, սիրելի տղայք, եւ է այս. «Մի աներ երբէք ուրիշին այն բանը՝ ինչ որ չէիր ուզեր որ ուրիշներն անեն քեզի, թէ որ նորա տեղը լինէիր»։ Ի՞նչպէս կերեւնայ ձեզի այս կանոնը։ Փորձեցէք, առէք այս կանոնը ձեր վրայ եւ ուրիշներուն վրայ՝ զձեզ նոցա տեղը դնելով. այն ատեն կարծեմ թէ ինչպէս որ պէտք է կճանչնաք այս ամենապատուական ու ամենաճշմարիտ կանոնին յարդը ու կհասկընաք։

Ասով կրնայի վերջացընել բարի գործին նշանակութեան բացատրութիւնը. բայց կուզեմ քիչ մ, աւ աւելի զգուշացընել զձեզ։

Զզարմանաք, սիրելի տղայք, եթէ ձեր կենացը մէջ տեսնէք որ այս գեղեցիկ, եւ կարելի է ասել սրբազն կանոնը, — որովհետեւ ինքն իսկ Քրիստոս Տէրն մեր ապսպրած է զայն մեզի, — շատ անգամ շատ մարդիկ չեն պահեր, մանաւանդ երբոր այնպէս պատահի որ մեր անձնական շահը եւ օգուտը ուրիշներու շահին ու օգտին հակառակ կելնէ։ Այնպիսի պատուական կանոնին այսպիսի ցաւալի կերպով անկատար մնալու պատճառ է ամէն բանէ աւելի մարդկանց անուշադրութիւնն ու մոռացկոտութիւնը, որով այնպիսի գիպուածներու մէջ ամենեւին չեն կամենար իրենք զիրենք ուրիշի տեղը դնել։ Պէտք է ներողամիտ լինիք՝ լինիք, նոցա այսպիսի ցաւալի մոլորութեանը։ Բայց, Աստուծոյ սիրոյն համար, ձեր պատուական անուանը՝ ձեր մաքուր եւ անարատ տղայական խղճմանքին սիրոյն համար, մի գուցէ մոլորիք գուք մարդկային անիրաւութեան չար օրինակովը։ Աղէկ գիտցէք, տղայք, որ պատուաւոր անունն ու մաքուր խղճմանքը մարդուս համար անգին մեծութիւն է աշխարհիս երեսը։ Աղաչեցէք զԱստուած որ նա իմաստութիւն տայ ձեզի եւ աղատէ զձեզ զանազան անիրաւութեանց ու սրտութեան գայթակղութենէն. բոլոր ձեր ոյժը մէկտեղ բերէք, բոլոր ձեր քրիստոնէական քաջութիւնը ձեռք առէք, բոլոր ձեր եղբայրսիրութիւնը ի

գործ դրէք, եւ տարակոյս չունիմ որ կյաղթէք փորձութեան, ու ոչ երէք կմոռնաք թէ « Ուրիշը դատելու ժամանակ անպատճառ հարկաւոր է մարդուս նախ եւ առաջ ինքինքը նորա տեղը գնել, եւ այնուհետեւ տալ իրեն վճիռը » : Միայն այս կերպով է որ ձեր գատաստանը կրնայ լինել արդար ու անկողմնասէք, եւ ուրիշ մարդկանց ալ ծուռ չերեւնար:

Աստուածային պատույանի կասուին սովորաբար այն բարոյական կանոնները, որոնցմով պարտական է մարդս իւր կեանքը կանոնաւորել եւ գործերը կարգի դնել: Այս կանոնները կամ պատուիրանները քրիստոնէական վարդապետութեան մէջ դրուած են: Բայց աւելի ընդարձակ նշանակութեամբ աստուածային պատուիրանք անուանել կարելի է նաեւ այն յաւիտենական անփոփոխ օրէնքները, որոնցմով ըստ կամացն Աստուածոյ կկառավարուի բոլոր աշխարհս, երկինքն ու երկիրս որ նորա արարածներն են. այն օրէնքներուն կհնազանդի արեւը, լուսինն ու աստղերը. կհնազանդի նաեւ երկիրս՝ մէջի ամէն բաներովը, այսինքն ծովերը, գետերը, լեռներն ու գաշտերը, բոյսերն ու կենդանիները, օդը եւ անոր մէջի ամպերը, մառախուղները, որոտումն ու կայծակները . . . Այն օրէնքները յաւիտենական ու անփոփոխ են ասի. անո՞ր համար յաւիտենական ու անփոփոխ են որ Աստուածոյ ձեռքովը դրուած են. իսկ Աստուած ամենակատար էակ լինելով՝ չկրնար սխալիւ, ուստի եւ կարօտ չէ փոխելու այն բանն որ իւրիմաստութեամբը մէկ անդամ դրեք է: Սխալիւ միայն

մարդուս տրուած է. անոր համար ալ է որ այսպիսի անբաւ զանազանութիւն կայ Աստուածոյ գործոց եւ օրինաց, ու մարդկային գործոց եւ օրինաց մէջ:

Թէպէտ այն օրէնքները, որոնցմով կկառավարուի բոլոր աշխարհս, բովանդակ բնութիւնը, մէկ տեղ մը չեն գրուած սովորական տառերով կամ խօսքերով, — ինչպէս որ մարդիկ անոնցմով կյայտնեն իրենց միտքն ու կամքը, — բայց առանց գրուելու ալ կկառավարուին. եւ կարելի չէ չկառարել զանոնք, որովհետեւ աստուածային օրէնքներ են: Սակայն առաջ ասի թէ Աստուածոյ ձեռքովը դրուած են. այս, սիրելի տղայք, յիրաւի Աստուածոյ ձեռքովը դրուած են, բայց այնպիսի տառերով որ ամէն մարդ չկրնար կարգալ: Եթէ կտեմնէք որ շատ բաններ ձեր չորս դին, բնութեան մէջ, կկառարուին զարմանալի կանոնաւորութեամբ, այսինքն միշտ եւ անդադար մի եւ նոյն կերպով, զոր օրինակ, արեւը կծագի որ մայրը կմանէ. ցորեկը լոյս կլինի, գիշերը մութ. ջուրը միշտ դէպի վար կվազէ. թուչոնը իրեն համար բոյն կշինէ. մը ջիւնն ու մեղուն անդադար կաշխատին. ամառը տաք կլինի, ձմեռը ցուրտ. ամառ երեմն ամպ կգոռայ ու անձրեւ կուգայ, իսկ ձմեռը այս բանը չլինիր կամ քիչ անդամ կպատահի. եթէ կտեմնէք որ մարդիկ մէկանզ կբնակին ամբողջ ժողովուրդներով, կօգնեն իրարու բարեկամաբար նեղութեան ատեն, եւ ոչ թէ գայլերու նման՝ զատ զատ, անտառներու կամ ճահիճներու մէջ, (1) — քիչ

(1) Մեծամեծ ճանաներ կգտնուին որ քանի մը վերսր երկայնութիւն ու լայնութիւն ունին. անոնց մէջ այնպիսի ցամաք տեղեր կան որ բուփերով ու բարձր խոտերով ծածկուած են. ահա երբեմն այնպիսի տեղեր ալ կրնակին զայլերը :

մը որ մտմտաք՝ թնչ բան կրնաք մակաբերել ասկից...
Բայց եթէ այս՝ թէ պէտք է բոլոր բնութեան հա-
մար այնպիսի կարգ մը դրուած լինի, այնպիսի օ-
րէնք մը սահմանուած լինի ի վերուստ, որ ոչ ոք
կարող չէ ոչ լուծել եւ ոչ չկատարել, թէպէտ եւ
այն օրէնքը դրքերու մէջ դրուած չէ: Եւ ահա այս
կերպով հասկըցան մարդիկ թէ կայ անտարակոյ ս
գերագոյն ամենիմաստ Օրէնսդիր մը. ճանչցան զին-
քըն ու սիրեցին ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մը-
տաց. հոյակապ տաճարներ կանգնեցին իրեն, եւ ա-
նոնց մէջ կալաշան զինքը՝ զԱստուած ամենակալ եւ
Արարիչ տիեզերաց (¹): Բայց այս աստուածային օ-
րէնքները՝ որոնցմով բոլոր բնութիւնը կկառավա-
րուի՝ իսկոյն ու մէկ անգամէն չյայանուեցան, հա-
պա կամաց կամաց, եւ մինչեւ ցայժմ ալ կը-
յալտնուին ուսումնական մարդկանց ձեռքով: Բնու-
թեան օրէնքները քանի որ յայտնուեցան, մարդ-
կանց գիտունները մէջ մէկմէկու անցան, որպէս զի
ամէնքն ալ անոնց հետեւին, իմաստութեամբ բանեցը-
նելով իրենց պիտոյիցը համար այն ամենայն ձիբերն
որ հարուստ եւ առատաձեռն բնութիւնը կուտայ մե-
զի, եւ միանգամայն կարենանդք ուշանալ այն բանե-
րէն որ կրնան իրենց վնաս հասցընել:

(1) ՅԱՍՈՒԱՅԻ հասատալին առաջ կնամողուի մարդս քէ կայ Աս-
տուած: Այս համոզմունքը մարդուս տուողը Աստուծոյ արարածներն են: Երբոր լաւ ուշադրութեամբ դիտեմք Աստուծոյ արարածները (բոլոր
բնութիւնը), կնասկընամք որ Աստուած ամենիմաստ է եւ ամենակա-
րող, ամենաբարի. նոյնպէս կնասկընամք նաև նորա ամեն անե-
քոյք յատկութիւնները. Այս կերպով կրնդունի նք զինքը իրեն, զե-
րագոյն կառավարիչ ամենայնի: Այս զիտութեան հունեն կուզայ հա-
սատը, եւ զնես հաւատոց երկրպագութիւն: (Մնան Բարս. Թուղթ Մ.թ.)

Բայց, սիրելի տղայք, այս իմ ասածներս դուք
պէտք չէ որ շտկէ շիտակ ընդունիք՝ առանց ապա-
ցոյցներու կամ բացարութեան. վասն զի միայն այն
տեղեկութիւնը ստոյգ ու հաստատուն է՝ որ մարդ-
կային կենաց փորձովը հաստատած եւ ինչպէս որ
պէտք է ստուգած եմք: Ստուգեցէք, տղայք, ու
ինձի հարցուցէք. շատ հաճոյական բան արած կլի-
նիք ինձի, վասն զի ես ալ այդ կուզեմ՝ ձեր օդտին
համար: Ո՞րչափ որ ձեռքէս կուգայ եւ որքան կարե-
լի է կբացատրեմ ձեզի ձեր չհասկըցած բաները,
կօգնեմ ձեզի, ձեր հետ մէկտեղ կսովրիմ. բայց ոչ
երբէք կհամարձակիմ, ոչ երբէք սիրտ կամեմ սով-
րեցընելու ձեզի այն բանն որ ես ինքս լաւ չեմ հաս-
կընար, եւ օդտակարութեանը վրայ բոլորովին վստահ
չեմ:

Խօսքս չվերջացուցած ցուցընեմ ձեզի այն մեծամեծ
օդուտներէն մէկ քանին որ ուսումը բերեր է մարդ-
կանց: Ձեր ձեռքը եղած գրքէն սկսիմք: Այդ գիր-
քը շինուած է թերթ թերթ թղթերով. ամէն մէկ
թերթին վրայ գրեր կամ տառեր կան. գրերով ձե-
ւացեր են բառերը, բառերով կձեւանայ ամբողջ խօս-
քը, որով մէկ մտածութիւն մը կհասկըցուի կամ
գործողութիւն մը կբացարուի: Ո՞ր եւ իցէ մարդ
որ կարդալ գրել սովրած է՝ կրնայ կարդալ այդ
գիրքը, եւ ոչ միայն կարդալ, այլ եւ ատով բան
սովրիլ ու նաեւ առանց վարժապետի սովրիլ: Ահա
այս օդուտը կրնայ բերել գիրքը: Բայց ինչ բանէ որ
եղած է այդ գիրքը, ինչ որ կայ մէջը, ինչ որ կըր-

նայ սովորեցընել ձեզի, ամէնն ալ հնարողը ուսումնէ : Մինչեւ որ կարելի եղեր է այդ գիրքը առաջ բերել՝ որքան մարդիկ եւ որչափ երկար ժամանակ աշխատած են ատոր վրայ :

Ասոր պէս ալ, սիրելի տղայք, ինչ բան որ մարդիկ այսօրուան օրս իրենց պիաոյիցը համար կբանեցընեն՝ ամէնն ալ հնարողը ուսումնէ : Ուսումնէ գեղացիին սովորեցընողը թէ գետինը հերկելուն ու հողը լաւցընելուն աղէկ կերպը որն է . Նա է անոր սովորեցընողը թէ ինչպէս պէտք է ժողվել ու պահել հունաերը վարուցանի համար, որն է աւելի յարմար ժամանակը ամէն տեսակ դաշտային աշխատութեանց համար : Նա սովորեցուցած է ատաղձագործին, հիւսին, գարբինին եւ ուրիշ որ եւ իցէ արհեստաւորի՝ թէ ինչպէս պիտի ընտրեն ու պատրաստեն իրենց արհեստին համար պէտք եղած նիւթերը, որն է ինչ եւ իցէ աշխատանք լաւ կերպով գլուխ հանելուն եղանակն, որպէս զի իրենց շինած բանը լինի աղէկ, ամուր, իրեն նպատակին յարմար եւ միանգամայն գեղեցիկ՝ որպէս զի ուրիշները հանին ու գնեն : Ուսումնէ որ մամտացեր է թէ ինչ կերպով շինելու է տները, Աստուծոյ տաճարները եւ ուրիշ շէնքերը . նորա շինածն են ահագին նաւերը՝ ծովուն երեսը քալելու համար, եւ փոքր նաւեր ու նաւակները՝ գետերուն ու լճերուն վրայ պտըտելու համար . նորա շինածն են երկաթուղիներն ու կամուրջները . նորա հնարածն են զանազան մեքենաները՝ որոնցմով կթեթեւնայ մարդկանց աշխատանքը, եւ հարկաւոր չլինիր կեն-

դանեաց աշխատութիւնը : Ուստի մեքենաներ հնարուած են որ կհերկեն, կցանեն, կհնձեն, կ'աղան, կմանեն, կգործեն, կկարեն, կսըղոցեն, կտըրորեն կամ կլետուն, մէկ խօսքով՝ այնչափ զանազան աշխատանքներ կկատարեն որ համրելն ալ գժուար է : Շոգեկառքերը՝ որ երկաթուղիներուն վրայ կբանին, շոգենաւերը՝ որ ծովերուն երեսը կբալեն ու գետերու եւ լճերու վրայ կպտըտին, նոյնպէս մէկմէկ մեքենաներ են, եւ ինչ օգտակար մեքենաներ : Մտածեցէք՝ աղայք, որքան դիւրին կերպով ու ինչպէս շուտով կտանին ու կըերեն անոնք հազարաւոր մարդիկ հեռու հեռու երկիրներ, հազարաւոր վերսի հեռու քաղաքներ, եւ աղքատին ու հարուտուն առիթ կուտան այնպիսի տեղեր երթալու, այնպիսի երկիրներ ու բաներ տեմնելու որ գուցէ աղքատ ու չքաւոր մարդկանց մաքէն ալ պիտի չանցնէին : Ահա այսքան բարիք՝ այսքան օգուտներ արած է մարդկանց ուսումը :

Կրնաք հարցընել ինծի թէ ինչպէս արեր է ուսումը այդ բաները : Տեսէք թէ ինչպէս . առաջ աշխարհիս չորս դին պտըտեցաւ, եւ ուր որ մարդ կրնար գտնուիլ՝ ամէն տեղ քալեց . ծովուն տակը խորունկները իջաւ . բարձր բարձր լեռներուն վրայ ելաւ . գետնին խորերը մտաւ . ջրերուն վազուածքը՝ օդին շարժմունքները դիտեց, աշխարհիս երեսը ինչ բան որ կպատահի՝ ամէնն ալ դիտեց զննեց նշանակեց : Շատ աշխատեցաւ, երկար ատեն՝ խիստ շատ տարիներ աշխատեցաւ ուսումը, եւ ոչ թէ մէկ երկու տա-

րի. շատ մարդիկ իրենց բոլոր կեանքը ուսման նուիրեցին, շատ քրտինք թափեցին, իրենք իրենց չխնայեցին, բոլոր կեանքերնուն մէջ աշխատեցան ու մեռած ատենները ուսման զոհ եղան։ Ահա այսքան անոյշ, այսքան զուարձալի բան է ուսումը, եւ ուսման համար աշխատիլը, սիրելի աղայք։ Եւ այս բոլոր բաները՝ իրենք զիրենք ուսման տուող մարդիկն արածեն, ոչ թէ միայն իրենց անձնական շահուն, այլ եւ ուրիշ մարդկանց օգտին համար։ Վերջապէս Աստուած ալ վարձատրեց նոցա պատուաւոր ու անշահասէր աշխատանքը։ Հրաման տուաւ որ բնութեան քանի մը գաղանիքները գուրս հանեն՝ իմանան՝ հասկրնան թէ ինչ կանոններով կկառավարէ Աստուած աշխարհս, այնպիսի կանոններ՝ որոց մէջն են շատ սովորական խնդիրներու եւ հարցմունքներու պատասխաններ, եւ որոնցմով մարդիկ խելք կսովրին ու կզգուշանան որ եւ իցէ վնասէ ու վտանգէ։ Յետոյ երբոր այնքան գիտելիքներ ժողվուեցան որ ատենն եկաւ զանոնք ի գործ դնելու, ուսման ետեւէ եղող մտրդիկն սկսան մտածել թէ ինչ բանի գործածեն զանոնք. եւ այնպէս կամաց կամաց մտածեցին ու հնարեցին այն ամենայն բաներն որ քիչ մը առաջ յիշեցինք, այն ամենայն բաներն որ մեք հիմա կվայելուք Աստուծոյ շնորհքովն եւ ուսման օգնութեամբը։

Ուսումը որքան բան որ գտեր է եւ արեր է, ամէնն ալ զանազան գրքերու մէջ գրուած են, սիրելի տղայք, որը կարճ կերպով՝ որը ընդարձակօրէն. անոր համար դուք եթէ կամենաք՝ կրնաք այս ամէն

բաները կարդալ, ու դուք ձեզնէ խիստ շատ բան սովորիլ որ դպրատան մէջ անոնց վրայ խօսք ալ չէ եղած։ — Դպրատանը այս միայն կցուցընէ ձեզի, սիրելի տղայք, թէ ինչպէս պէտք է բան սովորիլ. խոկ բուն ուսումը կամ գիտութիւնը, այսինքն որքան բան որ պէտք է գիտնայ մարդ իւր կենացը մէջ, ամէնն ալ կմնան. պէտք է ամէն մարդ ինքը հետեւի անոնց։ Պարապ տեղը չեն ասած այն առակը թէ «Քանի որ ապրիս՝ նոր բան կսովրիս»։ Այս առակը չմոռնաք տղայք, շատ ճշմարիտ խօսք է։ Միայն մի կարդաք յիմար յիմար պատմութիւններ որ մէկ օգտակար բան մը չեն սովորեցըներ, հապա միայն կմթընցընեն ձեր բնական առողջ ու սուր միտքը։

Բայց ամէն բան մէկէն ասել լմընցընել չլինիր։ Արդէն չափազանց երկընցուցի ես խօսք՝ ձեր տղայական տկար հասկըցողութեանը նայելու որ լինիմք։ Մտիկ արէք խօսքիս, սիրելի տղայք. ասածներս երկու երեք կտոր բաժնեցէք, ու ետեւէ ետեւ ուշադրութեամբ կարդացէք. այն ատեն աւելի լաւ կրնաք հասկընալ ու ըմբռնել իմ ձեզի հասկըցընել ուզած բաներս։ Խոկ եթէ բան մը չհասկընաք, ձեզնէ աւելի գիտցողներուն խնդրեցէք որ բացատրեն ձեզի։

ԽՈՍՔ ՎԵՅԵՐՈՐԴԻ.

Սիրելի տղայք .

Ես գեռ պարտք ունիմ ձեզի . մտքերնիդ է : Երկրորդ խրատիս մէջ այս ալ ասած էի ձեզի թէ որպէս զի ճիշդ ու անսխալ կերպով որոշէք՝ թէ ո՞ր բանը հարկաւոր է ձեր անելու ճանապարհորդութեան , պէտք է առաջուց գիտնաք թէ ձեռքերնիդ ինչ բան ունիք արդէն պատրաստ : Այս ասելքս եռքը , պէտք էր առաջ ձեր ունեցած բաները աչքէ անցընէի ու յետոյ ցուցընէի թէ ուրիշ ինչ կպակասի ձեզի . ես այնպէս չարի . եւ չարի անոր համար որ հարկ կլինէր այնպիսի նիւթերու վրայ խօսիլ որ դուք , տղայք՝ գեռ չէք կրնար պարզ հասկընալ . պէտք կլինէր որ ես ալ մէկ անգամէն խիստ շատ բան բացատրել ուզելով՝ յոգնեցընէի ձեր միտքը : Անոր համար հարկ եղաւ կամաց կամաց ձեր հասկըցողութիւնը բանալ որպէս զիփարենաք լաւ ճանչնալինչ բան որ արդէն ունիք , եւ ինչ որ պէտք է ձեռք բերէք : Այս օրուան խօսակցութեանս մէջ պիտի ջանամ որ պակաս թողուցածներս որքան կարելի է լեցընեմ , չասածներս ասեմ : Ես կարծեմ թէ ձեր ունեցած տեղեկութիւնները բաւական աւելցան , տղայք . ուստի այն դժուարութիւնն որ յիշեցինք՝ այժմ չէք քաշեր . մանաւանդ որ արդէն ասկից առաջ խօսած խրատներուս մէջ մէկ քանի բան բացատրեցի :

Ձեր պատրաստական ստացուածքը՝ ձեր բնական կարողութիւններն են , սիրելի տղայք . իսկ ձեր չունեցածը այն գիտորիւններն են որ զանոնք ձեռք բերելու համար պէտք է սովորիք , պէտք է բոլոր ձեր ջանքը ի գործ դնէք :

Ձեր բնական կարողութեանց մէջ գլխաւորները ձեր զգայաւանիներն են , այսինքն դրսի զգացմանց գործարանները կամ գործիքները . եւ ասոնք են , զգայաւանիներներն , որ է աչքը . զգայաւանիներներն , որ է ականջը . զգայաւանիներներն , որ է քիթը . զգայաւանիներներն , որ է լեզուն , եւ զգայաւանիներներն , որ է ձեռքի մատուցներուն ծայրերը . թէպէտ եւ շօշափողական զօրութիւն բոլոր մեր մարմնոյն երեսն ալ ունի , բայց ձեռքերնուս մատուցներուն վրայ այս զգացմունքը աւելի է : Ասով կտեսնէք տղայք՝ որ մարդս հինգ հատ դրսի զգայարանք ունի . տեսանելիի , լսելիի , հոտոնելիի , աշշակելիի եւ շօշափելիի :

Այս զգայարանաց ամէն մէկը զատ զատ եւ ամէնքը մէկտեղ անոր համար եղած են որ անոնցմով ընդունիմք դրսի բաներուն մեր գործարաններուն վըրայ արած տպաւորութիւնները : Ուստի տեսանելիօ՛ , այսինքն աչքով կհասկընամք թէ ինչ է մեր տեսած առարկաններուն տեսքն ու գոյնը , եւ միանգամայն կրնամք իմանալ համեմատութեամբ անոնց մեծութիւնը , այսինքն կրնամք ասել թէ երկու կամ երեք առարկաններէն որը մեծ է՝ որը պղտիկ : Լսելիիր կարելի կանէ մեզի զանազաննել առարկաններուն հանած ձայները . այնպէս որ առանց այս կամ այն առարկան տեսնելու

կամ անոր գոյշելու, կրնամք որոշել, օրինակի համար՝ փայտը երկաթէն կամ քարէն (¹): Հոսուելով կիմանամք հոտերուն զանազանութիւնը, թէ որը ախորժելի է ու որը անախորժ: Ճաշակելով կհասկընամք թէ որ բանը թթու է, որը դառն կամ կծու, որը քաղցր կամ աղի, համեղ կամ անհամ: Այս բանիս համար գիտէք որ բաւական է որ միայն լեզուին գոյցընէ մարդ առարկան. բայց ես ձեզի խորհուրդ կուտամ, տղայք, որ ձեր չգիտացած բաներուն վրայ այդ փորձը չանէք. վասն զի շատ նիւթեր կան որ վնասակար են, թունաւոր են, եւ դուք չգիտնալով կրնաք անոնցմէ թունաւորուիլ: Վերջապէս շօշափելով կիմանամք թէ այս կամ այն առարկան ողմրկ է թէ անհարժ, պինտ է թէ ջրի, կարծր է թէ կակուզ, պան է թէ տաք եւ այլն:

Զանազան առարկաները մեր դրսի զգայարաններովը քննութեան տակ ձգելով, նախ կստուգեմք որ անոնք կան իրօք, եւ երկրորդ զանոնք իրարմէ կորոշեմք՝ անոնց տեսքէն, գոյնէն, մեծութենէն, ձայնէն, հոտէն, նմանապէս կարծրութենէն կամ կակդութենէն, ողորկութենէն կամ կոշտութենէն եւ այլն: Այսուղ պէտք է զգուշացընեմ զձեզ, ոիրելի տղայք, որ դրսի զգայարանները ինչպէս շատ անգամ զմեզ կիսարեն, եւ ինչպէս պէտք է բանեցընեմք զգայարաններն որ չխաբուիմք անոնցմէ: Այս բա-

(¹) Զայնէն կարելի է ճանչնալ նաև որ եւ ից կենդանի, ինչպէս կովը, ծին, կատուն, ջունը. խօսակցութենէն՝ մեզի ծանօթ մարդը. կանչնէն կամ երգիկն՝ որ եւ ից բոլուն, եւ այլն:

նիս համար իմ ձեզի տալու մի միայն խորհուրդս ու խրատս այս է որ ոչ երեք վստահէք ձեր որ եւ իցէ զգայարաններէն մէկ հատին միայն, հապա որչափ որ կարելի է՝ մէկուն ցուցուցածը մէկալով ստուգէք, եւ միանգամայն ձեր դատմունքն ալ օգնական առնուք: Այս բանը ձեզի քիչ մը ետքը օրինակով կըացարեմ: Ուրիշ զգայարաններէն աւելի զմեզ խաբողը տեսանելիին է, յետոյ լելիիը եւ ուրիշները: Իսկ ամենէն աւելի ապահովը շօշափելիին է, որոյ վկայութեանը կրնաք վստահիլ: Բայց ամենէն աղէկը այն է որ մարդ իրեն քննած առարկան՝ եթէ կարելի է՝ մէկ քանի զգայարաններու միանգամայն քննութեանը տակ ձգէ:

Տեսանելեաց խաբէութենէն՝ աւելի պէտք է զգուշանալ իրկիունը կամ գիշեր ատեն: Ձերմակ գոյն ունեցող առարկաները, մութ գիշեր ժամանակ ալ կրտեսնուին, թէպէտ եւ ձեւերնին որոշ չերեւնար: Օրինակի համար, պատի վրայ կամ չուանի վրայ կախուած լուացքը կրնայ ձեր աչքին մարդու պէս երեւնալ՝ ձերմակ հագուստով ու թեւերը շարժելով. նմանապէս թուփը կամ ցածկեկ ծառը, ծառի կոճը, կրնաք մութ ատեն կենդանի մը կարծել: Մի շփոթիք՝ տղայք՝ այդպիսի երեւոյթներով. համարձակ մօտեցէք անոնց որ հասկընաք թէ ինչ է երեւցածը. եւ եթէ սիրտ չանէք ձեռքով դպչելու անոր, եւ այնպէս շօշափելով հասկընալու թէ ինչ է ձեր աչքին երեւցածը, գաւազանով կամ ձեռքերնիդ գտնուած ուրիշ բանով մը դպէք այն տարակուսական կամ հե-

տաքրքրական առարկային, եւ խկոյն ձեր սարակոյսը
կլուծուի, կասկածը կփարատի:

Ասածներս հաստատելու համար գիտուածներ՝
պատմութիւններ շատ կան, բայց ես անոնցմէ մէկը
միայն պատմեմ ձեզի, որով իմանաք թէ մարդուս
աչքը ինչպէս գիւրաւ կրնայ խարուիլ. այս պատ.
մութիւնը ձեզի ալ աւելի խրատ կրնայ լինել, որով
հետեւ վախկոտ տղու մը մէկուն խրատ եղաւ ու այն-
պէս արաւ որ այնուհետեւ այնպիսի երեւոյթներէ
ամենեւին չէր վախնար: Այս տղան շատ անձունի
պատմութիւններ լսած էր խօրլախներու, խօնճօջնե-
րու, մեզնէ աղեկներու, փերյներու, օպուններու վրայ.
ուստի այնպիսի վախ մը մաեր էր սիրտն որ ցորեկ
ատեն կվախնար պարապ սենեկի մէջ մնալու: Այն-
պէս կերեւնար միշտ իրեն որ իբր թէ մէկը ետեւէն
կվազէ: Անգամ մը երբոր աչքը պատըռտելով չորս
դին կնայէր սարսափած, օգուն մէջ բան մը տեսաւ
որ կցոլայ. ինքինքը պարապ սենեկին ինչպէս գուրս
նետելը չգիտցաւ: Ի՞նչ խեղճ վիճակի մէջ էր տղան
այն միջոցին, եւ ինչ ծիծաղելի բան էր արածը, սի-
րելիք: Եւ սակայն այն փոքրոգի տղան շուտով
բժշկուեցաւ վախկոտութենէն, ու երեւոյթներու հա-
ւատալէն գագրեցաւ. տեսէք թէ ինչ կերպով: Գի-
շերները եղբօրը հետ մէկտեղ զատ սենեակ մը կը-
պառկէր: Սենեակը մեծ չէր. մէկ պատուհան միայն
ունէր, բայց պատուհանին փեղկը ամուր չէր փա-
կուեր: Տղուն անկողինը սենեկին մէկ անկիւնն էր,
այնպէս որ պատուհանէն հեռու չէր մնար գլուխը:

Օր մը առաւօտանց կանուխ արթընցաւ, ու կէս քուն
կէս արթուն միջոցին այնպէս երեւցաւ իրեն որ ան-
կողին քովիկը խօրլախ մը կեցեր է՝ ոտքէն մինչեւ
գլուխը ձերմակ հագած, աչքերն ալ գէշ գէշ պա-
տըռտած: Տղան վախէն պաղեցաւ, կէս մեռածի պէս
եղաւ. աղէկ որ այսքանը միայն մտածեց որ մէկէն
երեսը խաչակնքէ: Լեզուն բւնուեցաւ: Կուզէ կան-
չել որ եղբայրը արթընցընէ, չկրնար, ձայնը չելներ,
ձեռքը ուաքը կողայ: Վերջապէս ոյժ ու սիրտ մէկ
արաւ, կրցաւ մէկ ձեռքը վեր վերցընել որ խաչակըն-
քէ. ձեռքը գնաց պատին զարկաւ, վասն զի երեսը
պատին նստած է եղեր անկողին մէջ: Յետոյ . . .
Խսկոյն երեւոյթը աներեւոյթ եղաւ. տղան տեսաւ որ
պատին վրայ փեղկին ձեղքէն լոյս զարկած է եղեր,
եւ ինքը այն ձերմակ լոյսը խօրլախ կարծեր է: Այն
վայրկենէն դագրեցաւ տղան խօրլախներու երեւոյթ-
ներու հաւատալէն, եւ այնուհետեւ սենեկին մէջ մի-
նակ մնալէն ալ չէր վախնար: Հիմա տեսաք, սիրելի
տղայք, թէ մեր հինգ զգայարանքներէն որն էր որ
այսպիսի յանկարծական փոփոխութիւն արաւ տղուն
մտքին վրայ . . . Յայտնի բան է որ շօշափելիքը, որ
յայտնի ցուցուց թէ տեսանելիքն է զինքը խարսողը,
եւ երեւոյթ ասածգ չկայ: Այս օրինակէն խրատ ա-
ռէք, տղայք, եւ գուք փորձով կհասկընաք որ երե-
ւոյթ ասուած բաները իրօք չկան, ու խօրլախներու
եւ անոնց նման բաներու պատմութիւնները ամէնն
ալ այլանդակ շինծու բաներ են:

Դրսի զգայարանքներէն զատ մեք ներքին կարողութիւններ ալ ունիմք, սիրելի տղայք, այսինքն այնպիսի կարողութիւններ՝ որոնցմով գիտութիւն կամ տեղեկութիւն կստանամք: Այս կարողութիւնները մեք չորս հատ կդնեմք, — ուրիշները աւելի կհամրեն: — ուշադրութիւն, յիշողութիւն, երեւակայութիւն եւ միտ կամ յայլ:

Յիշողութեան ու խելքի վրայ արգէն խօսեցայ ձեզի: ուստի կմնայ որ միւս երկու ներքին կարողութեանց վրայ խօսիմ:

Ուշադրութիւնը այն կարողութիւնն է՝ որով մեր խելքը այն բանին կդառնայ որ մասնաւոր կերպով մը մեր զգայարանքներէն մէկուն վրայ ազգեցութիւն արած է, եւ կդառնայ անըն համար որ հասկընամք թէ ինչ է ազգեցութիւն անողը կամ ինչ տեսակ բան է: Դնեմք թէ, օրինակի համար, ձայն մը լսեցիր. ուղես չուղես կդառնաս գէպ ի այն կողմը՝ ուկից որ եկաւ ձայնը. կամ թէ խօսակցութիւն մը կլսես, կուղես իմանալ թէ ինչ բանի վրայ է խօսածնին, ականջդ կուրես որ այն խօսակցութենէն մէկ խօսք մը չլած չմնաս: Ահա այս քու ներքին գործողութիւնդ կասուի ուշադրութիւն կամ մտադրութիւն: Առանց աղէկ ուշադրութեան, առանց ցանկալու որ լաւ հասկընաք այն բանն որ կուղէք սովորիլ կամ գիտնալ բան մը չէք սովորիր, սիրելի տղայք, ամէն բան, ինչպէս որ կասէն, ձեր մէկ ականջէն կմտնէ՝ մէկաւէն կելնէ. մտքերնուգ մէջ ամեններին բան չմնար:

Երեւակայութիւնը նոյնպէս մարդուս ներքին կարողութիւններէն մէկն է, որով կրնամք մեր մտքին մէջ ձեւացընել այնպիսի բաններ, առարկաններ, որ իրօք կամ աչքերնուս առջեւը չկան: Օրինակի համար, վարժապետը կամ ուրիշ մէկը բան մը կալատմէ ձեզի, կամ որ եւ իցէ առարկայ կստորագրէ որ գուք տեսած չունիք. եւ սակայն այնպէս տեղով ու բացայատ կերպով կալատմէ որ բոլոր ասածները պատկերի պէս կնկարութին ձեր մտքին մէջ, իբր թէ աչքով տեսնէիք: Այս բանն անողը ձեր երեւակայութիւնն է: Կամ թէ այսպէս ասեմք. դնեմք թէ գուք բան մը տեսաք, գիպուածի մը պատահեցաք, ու կուզէք ուրիշներուն պատմել. այս բանիս համար պէտք է որ պայծառ կերպով ձեր մտքին առջեւը բերէք տեսածնիդ ու յետոյ պատմէք. ապա թէ ոչ՝ ձեր պատմութիւնը կապ չնւնենար ու չհասկըցուիր: Այս բանիս մէջ ալ ձեզի օգնողը երեւակայութիւնն է: Ասով կհասկընաք՝ տղայք, թէ երեւակայութիւնը նրան կօգնէ մեղի բան սովորելու: Հիմա որպէս զի չմոռնաք ձեր բնական կարողութեանց վրայ ձեզի ասածներս, կիսնդրեմ որ լաւ ուշ գնէք այս բանիս. շօշափելիին ու ձաշակելիիր որպէս զի առարկայի մը համար ձեզի պէտք եղած զգացմունքը տան՝ կպահանջեն որ առարկային անմիջապէս գըպէին. իսկ հոտուելիիր, լսելիին ու տեսանելիիր այդ բանը չեն պահանջեր: Մէկ բանի հոտեն կրնաք մակարերել անոր ինչ լինելը, թէ եւ երբեմն բաւական հեռու լինի ձեզնէ: Լսելիիր աւելի ալ զօրութիւն ոնի: կրնայ մինչեւ քանի մը վերսիթ տեղ զօրել: Իսկ տեսանելիիր,

որ մեր գրսի զգայարանաց մէջ ամենէն աւելի ազ-
նիւն է, շատ ընդարձակ զօրութիւն ունի: Տեսանե-
լիքը զմեզ գրեթէ բոլոր աշխարհիս կամ տիեզերաց
կղըպցընէ, մինչեւ երկնքի ամենահեռաւոր մարմին-
ներուն, արեւուն, լուսնին ու աստղերուն կմօտեցընէ
զմեզ, որ երկրէս անբաւ հեռաւորութիւն ունին: Բայց,
սիրելի տղայք, գրսի տեսանելիքէն զատ՝ մարդս
ունի նաեւ ներքին տեսանելիք, որ է խելի, եւ խել-
քին ոյժը՝ զօրութիւնը աւելի ալ մեծ է: Մարդու
խելքը կրնայ տեսնել նաեւ այն բաներն որ պարզ աչ-
քով չեն տեսնուիր, եւ մեր միւս զգայարանքներուն
տակը չեն ընկնիր: Այսպէս, օրինակի համար, կրնայ
տեսնել կամ թափանցել նիւթերուն ներքին իսկու-
թիւնը, մակաբերել անոնց ամենածածուկ յատկու-
թիւնները, եւ բացատրել այն բաներն որ մեք ոչ եր-
բէք կգիտնայինք՝ թէ որ Աստուած մեզի խելք տուած
չլինէք. ոչ երբէք կտեսնէինք՝ թէ որ միայն գրսի
տեսանելիք ունենայինք:

Ասոնք ձեզի ասելքս ետքը կրնայ որ տեղնիտեղը
ձեր առջեւը դնեմ, սիրելի տղայք, նաեւ այն բանն
որ գուք գեռ չունիք, ու ձեր կենացը մէջ պէտք
կլինի ձեզի: Արդէն ասի ձեզի տղայք՝ թէ այս բանն
է զիտուրինը: Բայց արդեօք ո՞ր գիտութիւնները ա-
ւելի հարգաւոր են: Ասոր համար նայելու է թէ
գուք ինչ գործի կամ ինչ պաշտօնի աւելի կպատ-
րաստուիք: Ամենայն գործողութիւն իրեն յատուկ
գիտութիւնը կպահանջէ. բայց ամէն բանէ առաջ՝
ձեր մէջէն ամէն մէկը պարտական է ջանալու որ

Ժամանակով լինի խելացի, պատուաւոր ու բարեպաշտ
մարդ, ճշմարիտ քրիստոնեայ, եւ անկից ետքը կըր-
նայ ընարել առնուլ իրեն ո՞ր գործը եւ ո՞ր գիտու-
թիւնն որ աւելի օգտակար ու ախորժելի կերեւնոյ
իրեն՝ իւր կարողութեանցը նայելով: Աւստի ամէն
մարդու սովորելիք առաջն գիտութիւնը կամ ուսու-
մը, որ ամէն բանէ առաջ պէտք է սովորի՝ թէ եւ կար-
գալ գրել չգիտնայ, այս է, թէ ինչ պարտքեր ունի առ
Աստուած, առ մարդիկ եւ առ իւր անձը: Քրիստօնէա-
կան վարդապետութիւնը, կրօնը կամ հաւատքը կը-
սովորեցընեն մեզի այն ամենայն պարտքերը: Այնու-
հետեւ պէտք է սովորիլ կարգալ ու գրել, պէտք է
սովորիլ մայրական լեզուին կանոնները, յերականուրին. յետոյ միւս գիտութիւնները՝ որ ամէն մարդու օգ-
տակար են. բուաբանուրին, որ է հաշիւ անելու գի-
տութիւնը. յետոյ աշխարհագրուրին, որով կգիտնամք
թէ ուր տեղ ինչ երկիրներ, ծովեր, գետեր, լեռներ
եւ ուրիշ բաներ կգտնուին. ուր տեղ ինչ մարդիկ
կրնակին եւ ինչ արհեստներ կըանեցընեն: Յետոյ
պատմուրին, այսինքն թէ ամէն մարդու հայրեննեացը
մէջ ինչ բաներ պատահած են, իրեն նախնեաց ու
նախահարց ժամանակները ինչեր կային ու ինչեր
եղեր են, ինչ թագաւորներ տիրեր են մեր երկրին,
ինչ անուանի մարդիկ ելեր են, ինչ սովորութիւն-
ներ ունէին եւ այլն (¹): Վերջապէս պէտք է լաւ

(1) Դատ նարկաւոր է ամենայն մարդու զիտնալ նաեւ իրեն զրտ-
նուած երկրին կամ տերութեան քաղաքական օրենքներուն զիտնալ
ները, որոնցմով կհասկընալ թէ ինքը ինչ իրաւոնքներ եւ ինչ պարտ-
քեր ունի, եւ բայց այնմ կարգի կդնէ ի ը գործողութիւնները, պէտք
եղած ժամանակն ալ այն օրենքներուն պաշտպանութեանը կդիմէ:

սովրի մարդ այն արհեստը կամ գործը՝ որուն որ
ձեռք պիտի զարնէ եւ անով պիտի ճարէ իրեն ապ-
րուստն ու ամէն պիտոյքը։ Այս ամէն բաները ուս-
մամբ կրնաք ձեռք բերել, սիրելի տղայք։ Միայն
մէկ բան մը կայ որ ուսումը չկրնար տալ ձեզի, այս-
ինքն կենցաղալարութեան գիտութիւնը, այսինքն գիտ-
նալը թէ աշխարհիս երեսը ինչպէս պէտք է ապրիլ,
ինչպէս սիրով ու խաղաղութեամբ պէտք է ուրիշնե-
րուն հետ վարութիլ՝ որ մարդս իրեն թշնամիներ չը-
վաստըկի՝ շատ անգամ առանց գիտնալու, առանց
կարծիք անելու։ Բայց երբոր մարդս գլուխ ունի,
գլխուն մէջ ալ խել ունի, շուտ ձեռք կձըդէ այս բա-
նիս համար հարկաւոր եղած փորձառութիւնն ու
հմտութիւնը։

Մնաք բարով, սիրելի տղայք։ Կցանկամ բոլոր
սրտանց, որ իմ խօսակցութիւններս որչափ որ կա-
րելի է շատ օգուտ բերեն ձեզի, զօրացընեն ձեր
մտքին կարողութիւնները, աւելցընեն ձեր խելքը,
եւ օգտակար ու բարի բարի կանոններուն հետ ի
միասին հասաւատեն ձեր սրտին մէջ ուսման սէրը,
այնպէս որ ոչ երեք դադրիք դուք ձեզնէ բան սով-
րելէն։ Ինձի համար ալ ասկից լաւ՝ ասկից թանկա-
դին վարձարութիւն չլինիր։

ուր նմայ մաս յանութ արդիս պատճեան և յառաքու առօ (1)
առասպ մատթօնաց առաջապահու առաջալու նոր միջին օնան
ուսում ուժ և ուժութառութ ուժ ուժ և յանութառ իւթեանու ուժ
ուժ առաջապահու և յանութ ուժ և յանութ ուժ և յանութ ուժ

ու յերանի սահման առաջ պահու առօ ուսում
ուժ ուժ առաջ առաջապահու և յանութ ուժ և յանութ
ուժ և յանութ ուժ և յանութ ուժ և յանութ ուժ և յանութ
ԽՕՍՔ ԵԹԹՆԵՐՈՒԹԻ, ՅՌՅԱ Յանաւանակ
Յանաւանակ Յանաւանակ Յանաւանակ Յանաւանակ
Սիրելի տղայք։

Մաքերնիթգ է, ապսպրեցի ձեզի որ իմ ասած
խօսքերուս չկապուիք, հապա ինչ որ կլաէք՝ անպատ-
ճառ ստուգէք փորձով, որքան կարելի է յարմարցը-
նելով զայն ձեր կենաց զանազան պարագանե-
րուն։ Ես այս բանն որ ձեզնէ խնդրեցի՝ անոր
համար չէր որ իբր թէ վստահ չեմ ասած խօսքե-
րուս ճշմարտութեանը վրայ, ոչ. յուսամ թէ ես
այդպիսի պատճառ մը չեմ տուած։ Հապա կուզեմ
որ դուք այդ փորձը անէք՝ միայն գովելի հետաքըր-
քքութենէ շարժելով, ու միայն ձեր շահուն համար,
ինչպէս որ արգէն այս բանիս վրայ խօսք եղաւ մեր
հինդերորդ խրատին մէջ։ Այս ալ խնդրեցի ձեզնէ
որ եթէ յանկարծ ձեր չգիտցած մէկ բառին պատա-
հիք, կամ թէ ընդհանրապէս ինչ եւ իցէ բան որ
չհասկընաք, ձեզնէ աւելի գիտուն ու փորձառու
մարդկանց հարցընէք։ Հիմա նոյն խնդիրքս նորէն
կըկրկնեմ։

Նախընթաց խօսակցութեանցս մէջ ձեզի ասած
բաներս մտքէո անցընելով, հարկաւոր կհամարիմ
քիչ մը աւելի բացատրել ինչ որ ասի ձեզի առաջին
խրատիս մէջ՝ ծնողական սիրոյն վրայ։ Այս նիւթիս
վրայ անոր համար կանկ կառնում որ դուք ասած-

ներս ստուգելու համար գիւրաւ կրնաք սխալիլ ու կարծել որ իբր թէ ես ծնողական ոէրը ճիշդ չեմ բացատրած ձեզի, այնպէս չեմ հասկըցուցած՝ ինչպէս որ իրօք կտեսնուի: Չեմ ուղեր, սիրելի, տղայք, որ այսպիսի ծուռ կարծիք մը տեղիք ունենայ ձեր մաքին մէջ:

Ծնողական սիրոյն համար ասածներս հաստատելով՝ անոր գերազանց ազնուութիւնը ձեզի հասկըցընելու մտքով, պէտք է համեմատեմք զայն միւս պարտականութեանց հետ որ ունիմք ուրիշ մարդոց:

Սէրը ընդհանրապէս այնպիսի զգացմունք մի է՝ որ անով որ եւ իցէ անձի կիապուիմք. այս ոէրը ըստ ինքեան ակամայ զգացմունք է, այնպէս որ մեր ձեռքը չէ ունենալը կամ չունենալը: Դուք ալ գիտէք՝ տղայք, որ այս այսպէս է. ուստի կարելի չէ պահանջել որ ուրիշներն ալ անպատճառ սիրեն զմեզ, կարելի չէ հրամայել մէկուն ու ստիպել որ սիրէ զքեզ . . . անոր համար ճշմարիտ է այն տռակն որ կառեն թէ «Բոնի սիրելի»: Այս մէրը, նմանապէս եւ մեծարանքը, այնպիսի բան է որ մարդըս անոր արժանաւորութիւն պիտի ունենայ ու վաստոկի: Բայց արգեօք ինչ բանով կարելի է ոէր ու մեծարանք վաստոկիլ: Այս ինդիրը լուծելու աշխատիլը կարժէ, սիրելիք, վասն զի ասոր շիտակ լուծուելէն շատ կախեալ է ձեր կեանքին երջանկութիւնը: «Մարդս չկրնար ապրիլ՝ առանց զանազան կապակցութիւններ ունենալու, որպէսետեւ ինքն բատ ինքեան տկար է, կարօտ է ուրիշներուն ձեռնտու-

ութեանը, օգնութեանը եւ բարեկամութեանը:» Ամէն մարդու առաջին բնական կապակցութիւնը՝ ոէրըն է, որ պիտի ունենայ ուրիշ մարդկանց վրայ, եւ նախ իւր ծնողացը վրայ:

Հիմա այս ասեմ ձեզի որ սէրն ու մեծարանքը սովորաբար իրարու հետ կապուած են, իրարմէ կախեալ են: Ձեր մէկ մարդու մը վրայ ունեցած սէրը այն ատենը հասաւատուն ու արմատական է՝ երբոր միանգամայն կմեծարէք այն մարդը, այսինքն մեծ համարում ունիք վրան: Խոկ այս համարումը՝ մեծարանքը ինչով կվասարելուի. — մեր անձնական աղեկութիւններովը, այսինքն բարեսրտութեամբ, համեստութեամբ, ճշմարտախօսութեամբ, աշխատափրութեամբ, բարեգործութիւնը սիրելով, քաղաքավարութեամբ, ուրիշներուն մեծարանք անելով, վերջապէս՝ խելքով, գիտութեամբ, կրթութեամբ, ու անձնական արժանաւորութեանց համեմատ վարը ունենալով: Մէկ մարդ մը աշխարհիսերը՝ հասարակութեան մէջ՝ ինչ զիճակ ալ ունենայ, ինչ պաշտօն ալ կատարէ, որքան ալ մեծ հարսաւութեան տէր լինի, որքան ալ բարձր իշխանութիւն ունենայ, չկրնար այնպէս անել որ ատոնցմով ուրիշները զինքը մեծարեն բոլոր սրտանց եւ բոլոր հոգւով՝ առանց ամենեւին կեղծաւորութեան, թէ որ չունենայ այն աղէկութիւններն որ առաջ յիշեցինք: Բայց որովհետեւ խիստ քիչ կըպատահի որ մէկ մարդու վրայ ի միասին գտնուին սրտի եւ հոգւոյ ամէն կատարելութիւնները, անոր համար մեծ անիրաւութիւն կլինի դատապարտել ու

վար զարնել մէկը՝ եթէ քանի մը կատարելութիւն-ներ չունենայ, կամ թէ քանի մը մանր տկարութիւն-ներ ու պակասութիւններ ունենայ՝ որ գրեթէ ամէն մարդու աշխատան են: Արդարութիւնն ու եղբայր-սիրութիւնը կոտիպեն զմեզ որ ուրիշներուն պակա-սութեանցը ներողամիտ լինիմք: Շատ բաւական է, սիրելիք, որ մարդս ինքը ճանչնայ իւր պակասու-թիւնները եւ անդադար ջանայ զանոնք շտկելու. անկից ի զատ այնքան արդարասէր ու համեստ լինի որ ոչ միայն խօսքով, այլ եւ գործով ու բոլոր վար-մունքովը ցուցընէ թէ ինքը յիրաւի շիտակ, բարի ու համեստ մարդէ, եւ ոչ կեղծաւոր կամ խաբեքայ. այն ատեն ամենայն իրաւունք ունի որ ուրիշները մեծ համարում ունենան վրան ու մեծարեն զինքը: Այսպիսի մարդը անկարելի է չսիրել: Նա աւելի աւ սիրոյ տրժանի կլինի՝ եթէ միշտ պատրաստ ցուցընէ ինքինքը ուրիշներուն ծառայութիւն աղէկութիւն անելու, եթէ վեհանձնութեամբ ներէ իրեն դէմ եղած նախատինքներուն, եւ ուրիշներուն սխալմանն ու տկարութեանցը՝ որ չեն կրցած իւր միտքը հաս-կընալ ու յարդը ճանչնալ: Այսպիսի պատուական մարդուն վրայ սէր ու մեծարանք սւնենալը ամէն ատեն մեր ներքին զգացման անկեղծ ու ազատ բա-ցարութիւնը կլինի: Ահա ասոնք են այն յատկու-թիւններն որ ընդհանրապէս կունենայ մեր սէրն առ օտարս: Իսկ ծնողաց սէրը, մանաւանդ քանի որ իրենց զակըները փաքը ու անչափահաս են, բոլորովին ու-րիշ բանէ: Այն սէրը ամենեւին պահանջմունքներ ա-

նող չէ, ամենեւին իւր շահը փնտռող չէ: Ծնողք անոր համար կսիրեն զաւկըներն որ նոքա իրենց զաւկըներն են, եւ իրենցմէ աւելի կսիրեն զանոնք, այն ատեն միայն բարեբաղդ ու երջանիկ կհամարին իրենք զիրենք՝ երբոր նոքա բաղդաւոր են:

Առաջին խօսակցութեանս մէջ նկարագրեցի ձեզի կարծ կերպով, սիրելի տղայք, ծնողական սիրոյն սըր-բազան զգացմունքը, իւր բնական յստակութեանը մէջ, այսինքն այն կերպով՝ ինչպէս որ ինքն իսկ սրարիչն դրած է զայն ձեր ծնողաց սրտին մէջ: Բայց շատ անդամ կպատահի որ մեր ներքին ըզ-գացմունքը եւ անոր գրսէն երեւցածը կարծես թէ իրարու հետ չեն միաբանիր, կարծես թէ մէկմէկու դէմ կելնեն. ուստի գիւրաւ կրնայ պատահիլ որ ձեզ-նէ մէկուն կամ մէկալին այնպէս երեւնայ որ իբր թէ ես ճիշդ չեմ նկարագրած ձեզի ծնողական սէրը: Բայց այս ալ պիտի գիտնաք որ կարելի չէ ամէն անդամ մարդուս գրսի կերպերէն չափել հասկընալ նորա ներքին զգացմունքը: Միայն գրսի կերպարան-քէն ու վարմունքէն չափելով՝ գիւրաւ կրնաք սխա-լիլ. ուստի ծնողական սէրը անով միայն մի դատէք՝ որ ձեր հայրը կամ մայրը միշտ չեն ցուցըներ ձեզի այն գգուանքը՝ փայփայանքը՝ որ իրենց սիրոյն զգացմա-նը նայելով կուզեն ցուցընել: Զեր սխալմունքը այն կլինի որ չէք գիտնար գուշակել ու հասկընալ թէ ինչ է բուն պատճառն որ երբեմն ձեր ծնողքը գըր-սուսնց այնպիսի պաղութեամբ ու խստութեամբ կը վարուին: Սաստիկ կցանկան նոքա ձեր աղէկութեա-

նը . բոլոր իրենց խելքը միտքը այս է որ սովորեցընեն
ձեզի ամենայն բարի բան , եւ ինչ որ ձեր կենացը
մէջ անպատճառ հարկաւոր պիտի լինի ձեզի . անոր
համար է որ շատ անդամ կտտիպուին խիստ երեւնա-
լու ձեզի , որպէս զի չափազանց թուլութեամբ ու
երես տալով՝ ձեր բնութիւնը չաւրեն . այնպիսի գէշ
յատկութիւններ չտան ձեզի , որ կրնան ձեր կենացը
մէջ վնաս հասցընել ձեզի , անով ձեր ծնողացն ալ
անտանելի կոկիծներ ցաւեր պատճառել : Ժամանակ
կուգայ , սիրելի տղայք , որ կմեծնաք՝ մարդ կլինիք ,
այն ատեն այս բաները լաւ կհասկընաք , եւ մեծապէս
շնորհակալ կլինիք ձեր ծնողացն որ զձեզ լաւ կրթե-
ցին ու պատուաւոր կեանք անցընելու պատրաստե-
ցին : Այն ատենը կհասկընաք որ ձեր ծնողաց խստու-
թիւն ու պահանջողութիւն բանեցընել տուողը՝ նոցա
խոհեմութիւնն ու բոլոր սրտանց ձեր աղէկութիւնը
ուզելն եղած է , ուստի եւ ամենեւին հակառակ չել-
ներ իմ ծնողական սիրոյն վրայ ասածներուս :

Դրսէն որքան ալ պաղութիւն երեւցընէ երբեմն ,
որ եւ իցէ հայր կամ մայր չխնայեր ինքը իրեն՝ ե-
թէ հարկ լինի ձեզնէ մէկը վտանգէ մը ազատել . մէկ
բանի մը չեն խնայեր՝ որպէս զի իրենց կարողու-
թեանը ձեռք տուածին չափ հոգան ձեր պիտոյքը .
կտոր մը հաց չեն ուտեր՝ առանց անկից բաժին հա-
նելու ձեզի , առանց կտորին աղէկը ձեզի տալու : Ինչ
բանի ալ ձեռք զարնեն , ինչ գործի ալ զբաղին , ձեր
ծնողաց խելքը միտքը ձեզի հետ է . նոցա ամէն աշ-
խատանքը , ամէն հոգը՝ միայն ձեր վրայ ու ձեզի

համար է : Զքաւորութեան ժամանակ իրենց ծնողա-
կան սիրոյն ուժովին է որ կդիմանան , անով ոյժ կառ-
նուն աւելի սիրով աշխատելու : Եւ այս ամէն բանը
ձեզի համար է որ կանեն , սիրելի տղայք . . .

Եթէ ձեր ծնողքը զձեզ չունենային , որչափ հոգ
որ կանեն հիմա իրենց տանը համար , անոր կէսը
չէին ունենար : Մի խարսուիք՝ տղայք , նոցա դրսի
պաղութենէն ու խստութենէն որ կցուցընեն երեւմն ,
ու ծուռ մտքի մի տանիք որ իբր թէ ձեր գէշու-
թիւնը կամենան : Հաւատացէք որ ես շատ լաւ գի-
տեմ ձեր ծնողաց զգացմունքը , եւ խիստ քիչ ան-
գամ կրնայ պատահիլ որ այդ ծնողական սիրոյ զգաց-
մունքը ընդհանուր կանոնէն գուրս ենէ : Ծնողական
սէրը ասով ամենեւին իւր ազնուութենէն չլնինիր ,
եւ միշտ կմնայ նոյնպէս յստակ ու փափուկ սէր՝ ինչ-
պէս որ ամենախնամ Արարիչը հրամայած է որ լինի
այն սէրը :

Հիմա տեսնեմք թէ ծնողական սէրը ամէն բանէ
աւելի ինչ բանի կպարտաւորէ զձեզ : Ամէն բանէ ա-
ռաջ եւ ամէն բանէ աւելի կպարտաւորէ զձեզ , տը-
ղայք , ձեր ծնողքը սիրելու , եւ սիրելու պատկառա-
նօք ու բոլոր սրտանց , հլութեամբ եւ հնազանդու-
թեամբ : Այս ձեր պարտաւորութեանցը մէջ ամենէն
քաղցր պարտաւորութիւններէն մէկն է : Բարի որ-
դին կամ բարի աղջիկը չկրնար պատիւ չտալ իւր
ծնողացը : Նոյն սէրը կպարտաւորէ զձեզ ամէն ջանք
ի գործ գնելու որ ձեր բարի բարի յատկութիւն-
ներովը եւ աշխատասիրութեամբը ըստ արժանւոյն

Հատուցում անէք եւ շնորհակալ լինիք ձեր ծնողաց՝
նոյա ձեր վրայ ցուցուցած անխոնջ աշխատութեան
ու ինամոցը համար: «Պատուեա զհայր քո եւ զմայր
քո, զի բարի եղիցի քեզ, եւ երկայնակեաց լինիցիս
ի վերայ երկրի»: Այսպէս կապսպրէ աստուածային
պատուիրանը: Խոկ ինձի կմնայ յիշեցընել ձեզի այն
խօսքն որ առաջին խրատիս մէջ ասի. «Ո՞րքան քաղ-
ցըր բան է, սիրելի տղայք, այն անձինքը սիրել՝ որ
ձեր ծնողաց պէս այնչափ սրտանց՝ այնչափ տաք
սրտով ու առանց իրենց շահը վիճակելու կտիրեն զմեղ..

Մէկ բան մ՝ ալ մնաց ձեր միքտը ձգելու: Երբոր
բարի ու պատուաւոր մարդուն մէկը մեզի հաւասար
է իւր վիճակովը, կամ հասարակութեան մէջ ունեցած
դիրքովը, մեր առ նա ունեցած սէրը կդառնայ կլինի
երբեմն բարեկամութիւն: Բարեկամութիւնը որքան
սաստիկ լինի, որքան երկու կողմէն ելած սէրը սրտանց
լինի, այնքան անոյշ կուգայ մէկմէկու յայտնել իրենց
մտածութիւններն ու զգացմունքները, ամենեւին բան
մը չծածկելով՝ չպահելով իրարմէ: Այս կերպով սիր-
տը միտքը ուրիշի առջեւ բանալը կասուի մերժորիւն,
անկեղծուրիւն: Ճշմարիտ մտերմութեան, պարզմատւ
թեան եւ անկեղծութեան գլխաւոր հիմը՝ գլխաւոր
շարժառիթը այս է որ իրարու աղէկութիւն կամն-
նաք, եւ բոլորովին վստահ պիտի լինիք թէ ձեր սի-
րած ու մեծարած անձը գէշի պիտի չգործածէ ձեր
իրեն ցուցուցած մտերմութիւնը, վնաս պիտի չը-
հասցընէ ձեզի, պիտի չմատնէ զձեզ, ու պիտի չը-
ծիծաղի ձեր վրայ՝ երբոր մէկ մը ձեր միտքն ու

սիրտը բացիք իրեն առջեւը, եւ անով կարելի է թէ
յայտնեցիք իրեն ձեր թուլութիւնները, սխալմունք-
ներն ու մոլորութիւնները. հապա իբրեւ ճշմարիտ
բարեկամ՝ բոլոր սրտանց ձեզի կարեկից լինելով՝
պիտի զգուշացընէ զձեզ որ եւ իցէ գէշ՝ վնասակար
ու վտանգաւոր բաներէ. նեղութեան ատեն պիտի
օգնէ ձեզի, վշտաց մէջ պիտի մխիթարէ զձեզ, բա-
րի բան մը որ մտածեր էք՝ անոր գործադրութեա-
նը պիտի օգնէ ձեզի: Խոկ եթէ այսպիսի հիմնական
ու խորարմատ վստահութիւն չունիք, եթէ ձեր մէ-
ջըն ու ուրիշ մարդու մը մէջ այսպիսի սրտանց բա-
րոյական կազ մը չկայ, այն ատեն ձեր մէջ մտեր-
մութիւն գտնելն ալ գոււար է, կամ թէ աւելի
ճիշդ ասեմք՝ ամենեւին չգտնուիր:

Ձեր ամենէն լաւ բարեկամները, սիրելի տղայք,
ձեր ամենէն մտերիմ ու սրտակից բարեկամները ա-
մէն ժամանակ պիտի լինին ձեր ծնողքը, ձեր հայրն
ու մայրը. նոցա հետ ոչ միայն կարելի է, այլ եւ
հարկ է ամէն ատեն սրտաբաց լինել: Ասէք համար-
ձակ ձեր հօրն ու մօրը ինչ որ ունիք ձեր սրտին
մէջ. նոքա ոչ երբէք երես կդարձընեն ձեզնէ, ոչ
երբէք չար խրատ կրնան տալ ձեզի. եւ եթէ իրենք
չկարենան մեծ օգնութիւն մը անել ձեզի, գոնէ կը-
ցուցընեն թէ որու պիտի դիմէք կամորնւն խորհուրդ
պիտի հարցընէք:







ՀՀ Ազգային գրադարան



NL0342315

